

6924

5113

ԿԱՐԵՎՈՒՆ ԴԱՅԻԿ

1919

ԳԻՆ 25 ԴՐ.



ՏՊԳ. ՀՐՏՐԿ. Օ. ԲԱՐՍԵՂԵԱՄ Եւ ՈՐԴԻ. ՀԱԼԱՐԻԱ-ԿՊՈՒԽ

ԱՆՁՐՈՒԹԵԴԻ

Գալաքիոն, Ռեգեստ-Փազար, Սամբերլար խան, թի. 10

059

թ-72

1919_թ

ԿԱՎՈՐԾԻՆ,

ԶԱՏԻԿԱԼ



1920

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ - ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՕՆՆԻԿ ԲԱՐՍԵՂԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ

Դալարիա, Սաաբնելար խան, Կ. Պոլիս

6924

2010

ՏՊԱՐՈՒ

ՕՆՆԻԿ ԲԱՐՄԵՂԱԵՆ ԵԿ ԱՐԴԻ

Պ.Ա.Ա.Թ-Ի.Ա.

ԹԵՐԵՇՄԱԳԵ ԲԱՋԱՐ, ՍԱՎԱՐ ԵՐԼԱՐ ԽԱՅԻ

Կը տպագրուին ամէն լեզու է
ազդարարութիւն, զիրք, հանդէս,
լրազիր, նամակազմուի, հառւե-
ցուցակ, նաւացուցակ, փոխանա-
կազիր եւ պարտամուրիսկ, ինչպէս
նաև վաճառականական ամէն
տեսակ զուցեր, հրայրագիր, մահ-
աղի, հասցետնս, բանեատնս,
հարսնետնս, եւայլն, եւայլի:
Գաւառներ, եկոյ անձնատորո-
րին հօնութեամբ կը կատարին:

ՄԵՇ ԽԱՅՄ են ՄԱՐՐՈՒԹԻՒՆ

“Ա Ա Վ Ա Ռ Ո Ռ Շ”

ՄԻԱԿ Հ.0.3 ԿԻՐԱԿԻՆ ՕՐԵԱՅ ԵՐԳԻՆ Ա.ԹԵՐԹՐ

Աջասակցութեամբ Բոլոր Հայ Գրագէտներու

Հասցէ Ռեւա, Թագախմ, րիւ 67, և. Պոլիս

Հ.0.3 ՏԵՊԱՐ ՆՊԱՐԵՂԻՆԱՅ

ՎԱՃԱՐՈՎԱՏՈՒՆ

Ս Ե Յ Ե Ա Հ Ի

Անգլ. դեսպանատան դիմաց

ԱՆԽԱՐԴԱԽ ԵՒ ԱԺԱՆ

ՃՈԽ ՄԹԵՐՔ

ՏՕՔ. Գ. ՍԱՐԱՃԵԱՆ

ՄԱՍՆԱԳԻՑ

ՎԵՆԵՐԱԿԱՆ ԱԽՏԵՐՈՒ

ԵԻ ՄՈՐԹԱՑԻՆ ՀԻԽԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Ա.ՅԻՒԶԱԼԱԲ ԲԱԼԺՈՒ

ԲՈ.ԲՈ., Թ.0.Գ.ԾԻՄ

ՀԵԼԵՆ ԻՒԱՊԵՏՈՍԱՐԱՆԻՆ ԴԵՄ

ՊԲ.Ա.ԸՐԻ ԵԿ ԲԱ.ԹԻ.Ա.ԸՐԻ

,Ա Ս Վ Ա Գ Օ Ն Պ Ա Ր ,

(Օ ՎԱԿՈՆ ՊԱՐ)

Բերա, Թէրէ-Պաշի, Համօրուլո

Բասաժին դեմ, րիւ 32

ՏԵՐԵՒ-ԲԵՐԵ Պ. Յ. ԽՈՐԷՆԵԱՆԻ

ԻԴ-ՆԱ.Տաղայական զրօսա-
տեղի ուր կը հաւաքուի իր խման
բարելախումքը:

ԸՆՏԻՐ Ա.Պ.Ա.ՆԴԻՐ

Սպասարկութիւն Ս.ԵՐԵՐԻ

Գիւ ՄԱՏՁԵԼԻ

Ամէն ինչ Հայկական

ԿԱՎԱՐՈՒՇԻ ԶԱՏԻԿԵ!!!

——————

Այսօր Կավուօշին Զատիկին է: Այսօր Զատիկին է բոլո՞ր
Հայերուն: Ճշմարի՛տ Զատիկը, սրբազնասուրբ Զատիկը,
Հայուն Զատիկիր...:

Դողանցեցէ՛ք ցնծագին միլիոնաւոր զանգակները Քրիս-
տոնիայ եկեղեցիներու, ծեր զուարթ ու զինզ հնդիւններով
թնդացուցէ՛ք եւ լեցուցէ՛ք օղը եւ թո՛ղ ծեր շնչող ու եր-
ջանիկ գանգիւնները աւետեն աշխարհի թէ՛ Հայը փրկուած
է ա'լ:

Տիսո՛ւր կամ շէն Զատիկներ, սպաւոր կամ միօրինակ
Զատիկներ, մեւ ու լալկան Զատիկներ:

Մինչեւ հիմա շատ Զատիկներ եկան զացին: Բայց
անոնք Կավուօշ Զատիկները չէին, անոնք չէին Հայուն Զա-
տիկը, այլ Զատիկ էին պարզապէս, ինչպէս կիրակին կիրակի
է եւ երկուշարթին՝ երկուշարթի:

Բայց, այսօրուան Զատիկիր...

Զգիտեմ ի՞նչ երկնալին հմայք ունի, ի՞նչ անասելի երա-
նութիւն, որ բոլոր Հայերուն միրտը կը զինովցնէ անպատ-
մելի արբշութեամբ մը:

«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» կ'ըսէինք մինչեւ հիմա,
իսկ այժմ կ'ըսէնք. — Հայը յարեաւ ի մեռելոց... Օրհնեաւ է
յարութիւնն Հայաստանի:

= 3 =



1089 - 2002

93066-42

*

Մի՛ հակաքրիստոնէութեամբ դատապարտէք զիս, երբ ըսեմ թէ՛ ես բան մը չէի հասկնար միւս Զատիկներէն, որ եթէ սուզի օր մը չը Հայուն համար, տափակ օր մըն էր միշտ, եւ ուրիշ օրերէն կը տարբերէր անո՞վ միայն, որ այդ օրը հաւկիթները կարմիր կը ներկուէին, կաթին չօրէք կը թաթխուէր, զանգակները սովորականէն աւելի շատ ու յաճախ կը հնչէին, ամէն մարդ նոր լաթ հագնելու մերագէ մը կը վարակուէր, իսկ Թաթավալալէն ատրճանակի պալթիւններ կը լուռէին՝ ինչան ցնծութեան:

Ի՞նչ ընէի ես այդ Զատիկը, որ, ի՞նչ մեղքս պահեմ, բան մը չը բար ինծի:

Ասուուած մեղք ժնամարէ, բայց...

Երկու հազար տարի առաջ ծներ է Մէկը, — այո՛, աշխարհի էն մեծ Ընկերվարականը, էն հոյակապ Յեղափոխականը, — որը իր աստուածային վարդապետութեանց համար ապտակուեր, բանտարկուեր, խաչուեր եւ սակայն մեռնելէն երեք օր ետքը յարութիւն է առեր:

Ի՞նչ ընէի ես երկու հազար տարի առաջուան պատմութիւն մը, երբ իմ շուրջս, նո՞ր նո՞ր, ամէն օ՛ր, հազարներ ու հազարներ, բոլո՞րն ալ անմեղ, իրենց գաղափարներուն համար կը տանջուէին, կը մորթուէին, կը խողխողւէին ա՛յնպիսի անլուր տանջանքներով, զորս Քրիստոս չը կրնար իսկ երեւակայել, եւ սակայն անոնք իրենց մահուընէն երեք օր ետքը յարութիւն առնելու բարեբաղդութիւնն ալ չունէին՝ աւա՛ղ, եւ կը ծգէին իրենց ետին որբե՞ր, այրիներ, մայրե՞ր, որոնք նո՞յն տանջանքներուն եւ նո՞յն մահւան ենթարկուած, Աստուածորդի կոչուելու մխիթարութիւնն ալ չունէին...

Ինչո՞ւ էր պէտք երկու հազար տարի առաջուան պատմութիւն մը, երբ այդ պատմութեան ամենասոսկալի-

= 4 =

Ներդ կը կրկնուէին շուրջս ամէ՛ն վայրկեան եւ որոնց նախնական սկզբնապատճառն ալ Ան էր, — մեղայ, մեղայ — որ օրին մէկը մեռաւ. Գողգոթայի վրայ եւ երեք օր ետքը յարութիւն առաւ:

Ի՞նչ ընէի մանաւանդ սա՛ վերջին չորս տարուան Զատիկները, Զուլումի, Զարդի Զատիկները, որոնք Հայ-Քրիստոնեային Զատիկը չէին, ալլ Իթթիհատին Զատիկը...

Ա՞ն էր որ իր հաւկիթները կարմիրի կը ներկէր Հայուն արիւնովը, չօրէկ կը շնէր Հայուն մարմնովը եւ զինի՝ Հայուն արիւնովը:

Սեւ Զատիկներ, անիծեալ Զատիկներ, ուր եկեղեցիներու զանգակները չէին հնչեր ա՛լ, խորանները ախոռի էին վերածուած եւ վանքերը՝ աղբանոցի:


Երթա՞ն, երթա՞ն, եւ թո՞ղ մէյ մըն ալ չգան Հայուն արիւնով ներկուած այդ կարմիր Զատիկները:

Իսկ այսօր, ընթերցո՞ղ, ի՞մ Զատիկս է, քո՞ւ Զատիկդէ, որովհետեւ Հայը, որ մեռած էր տարիներէ ի վեր, յարութիւն կ'առնէ այսօ՛ր, կը վերջանայ Հայուն Գողգոթան. իրական ու ծշմարիտ Զատիկն է այսօր Հայուն:

Ներկեցէ՛ք այսօր հաւկիթները կարմիրի, եւ ո՛չ միայն կարմիրի, այլ մանաւանդ կապոյտի, կարմիրի, նարնջագոյնի, հազէք ք ձեր ամէնէն աղուոր Զատիկուան լաթերը, զիլէք ձեր ամէնէն նոր կօշիկները, ծաղիկներով պճնեցէք ձեր կուրծքերը, եւ օ՛ն, երթանք եկեղեցի, տոնելու Հայո՞ւն Զատիկը:


ԵՐՈՒԱՆԴ ԹՈՂԱՑԵԱՆ

Կափոշապետն Ամենայն Հայոց



= 5 =

ՀԱՅՈՒՆ ԶԱՏԻԿԸ



— Ենէ՛, ծնէ՛, պաշտելի՛ Պօղօս ՆՈՒՊԱՐ, վեց

Առհանգներէն զատ ի՞նչ որ կրնաս ծնիլ . . .

ԾՂԹԱՅԱԿԻՐ ՆՈՐ ԳՐԻԳՈՐ

(ՁԻՆՃԻՐԼԻ)

ԶԱՒԿՆ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

ՄՐԱՋԱՆԻ ԶԱՎԻԿԻՇ

Դուն որ կրնաս Հայուն բուն վիշ ու ցաւեն,
Դուն որ անցար ամեն դեռ, ձոր, անձաւեն,
Տառապանի՛ ե՛ն խոր ու մոք խալ խաւեն,
Դուն որ ժեսար թէ ցարդ, զուրու կ'արշաւեն
Մայր հայրենեաց հիւսիսն ու հարաւեն,
Ժեսար բիւրեր, որոնց կեանիլը կը գրաւեն,
Ժեսար հարուեր, աղջիկներ, զորս կը գրաւեն,
Ժեսար որքեր՝ որ ջունին մեկ ապաւեն,
Հաց կը փետունն չան ուղորեն, ցեխ-կաւեն,
Դուն որ ժեսար թէ՝ թեզ անզաւ կը դաւեն,
Ժեսար թէ յու արեանդ անզաւ ծարաւ են,
Քու աղ ոտեղը փոշի, արիւն բարաւ են,
Արկածեղոցն ե՛ն վեհն եւ դուն Հայ-ճաւեն,
Ով հովիր բաց, ով երկեւսափ արշաւած,
Ու անձագ դրիր ի վերայ բոյդ ոչխաւաց,
Անվերապահ, Պողոս-Պաղտաս բազարաւ
Դրույն եղար այդ ապանին ողեսպան:
Ով ենր Մոլուս, անցֆն այդ ժիմուր արեան ծոյլ
Դուն կտրեցիր յու հօտի նիև Աստուծով.
Եւ աշ ազաս դուն մեզ կրնաս կենդանի,
Ուրակս սեւ կցին եղեռնի մեծ մատեանի.
Ով սպազիր Հայրիկը մեր առենու,
Տաճանակիր ո՞վ Աստրեազն Հայերու.
Ով տրտազիր հովիրն հօտի յօշնեալ,

Ով առաջեալն աճապատին փոշուսկաշ,
 Ով բօրայիր կրունկն առեւ վաթանի,
 Ով լուսայիր փիւնիկն մոխիր ուսանի,
 Մերձ յափունը առպիծարսն Նեղոսի,
 Մողուած գրիչը պրած սրիդ կը խօսի,
 Լսիր ինձ մեկ, ով Մրբազմ Պատրիարք,
 Կարգ մը մարդիկ, հարուստ ժիկնայի եւ ժարվ
 Պիս ընդունին եկա շնով մը արտակարգ,
 Տրամադրած որդին հացեկ պիւտակ, վարկ,
 Մերժէ բողոր այդ ձեւերը սին, յորի,
 Եկ մեզ նեան ՇԴԹԱՅԱԿԻՐ ԳՐԻԳՈՐԻ,
 Անցնւր վրդիդ այդ անուրը վաղեմի,
 Որ կը հանգչի դարեր ի գոգ Սաղեմի,
 Շղրապակիր նոր Պատրիարք դոնէ դուռ՝
 Այդ սուրբ շղրան հարուստերուն մեր ցոյց տուր
 Հսկ անոնց. «Զաւեն յուզեր ճառ, սեղան,
 «Այդ՝ մեր լուսան վասն հայրենեաց տեղանան,
 «Անս կրոգամ ես մեր ոսին, բարկ վզիս
 «Հայ Անուրով, պիսի մերժէֆ արդեօֆ զիս,
 «Հնա քի իմ վիզ ցուրտ երկարէն պիս՝ մաշի,
 «Հայե՛ր, բացիք դուր մեր բաւկը բայնշի,
 «Տուկէֆ, տուկէֆ, շա՛ս շա՛ս տուկէֆ, Հայաստան՝
 «Զմեւաց հինն՝ այդ կարստ մը Թամայեան»:
 Եւ այն ատեն Դոդրան երգիչ մ'իրեւ նոր
 Նոր հրաշը պիսի երգեմ անեն որ.

Տեղայր, ոսկի տեղայր
 Ի ուրայակրուքեան Զաւենայ.
 Տեղայր, մարգարիտ տեղայր
 Ի պատրիարքուքեան Զաւենայ

ՌԱՍՈՒԼ-ԲՈՆՃՈՒ

= 8 =

Ա.Ր.Դ.Ա.Ր ԴԱՏԱՍԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՅԻՔԸ

Տեսարանն է Բարիզի հոյակապ պալատներէն մին: Շենդուն կահաւորուած դահին մը՝ որուն մէջտեղը կայ Հաւսութեան Սուրբ Սեղանը: Կանաչ գոյնով, կոփի ասուիով մը եւեսր պատած սեղանին վրայ կը գտնուին խուռ աշխարհացոյց երկրագունդ մը, զանազան ազգերէ հասած շատ մը գրութիւններ, Ժողովականներու եւ անոնց մասնանիւղերուն կողմէ պարասուած տօֆիւմաններ, եւ ժողովի մը համար անհրաժեշտ եղող զանգակ մը:

Սեղանին շուրջ բաւիչէ թիկնարուններու վրայ բազմած են.— Նախազահ՝ Պ. Աւիլյան, ուզ կողմը՝ Մըսքը Լոյս ձօրն եւ ձախ կողմը Պրե. Դյեմանսո եւ ուրիշ Ժողովականներ:

Վարագոյրը փակ է:

Բեմին առջեւ, երածիւսներուն յատուկ արառներու վրայ, նսած են՝ մեր հայերէն թերթերը ներկայացնող դպիրները:

Բոլոր հանդիսականները անհամբերութեան նշաններ կը ցուցնեն ու ահազին դրբոցներուն ու ոտերնին զետին կը զարեններ:

Ներկայացումը սկսած է, սակայն բանձր վարագոյրը կը ծածկէ հանդիսականներուն աշխերէն բոլոր գործողութիւնները:

Նոյն ատեն բեմին վրայ՝ վարագոյրին առջեւ կ' բեւին Պ. Նուպար Պողոս՝ ձեռքբ խաչ մը բռնած. — ան Հայ ազգին վեց հարիւր տարիներէ ի վեր իր ուր կրած ծանր խան է. — անմիջապէս ետեւեն կուգան ուրիշ հինգ անձեր, կուսական երկար պարեզօններ հազար, ասոնց իւր սեանչիւրը իր ձեռքին մէջ բռնած ունի մէկ մեկ վառեալ լապտեր:

Մրանը՝ հանդիսաւոր լրութիւն մը կը տիրէ:

Հայ ազգին ապագայ Նախազահը Պր. Պ. Նուպար բեմին նիւթ մէջտեղը կը նսի ծունգի վրայ, կը նսին նաեւ իր աջ

= 9 =

ու ձախ կողմերը՝ վառեալ լապտերակիրները:

Պրճ. Նուպար իր ձեռքի խաչովը կը բաղի է վարագոյրին՝ արտօսանելով.

— Բա՛ց... բա՛ց... բա՛ց... մեզ, Տէր, զդուռն արդարութեան, որ ոլբարով կարդամք առ քեզ:

Բացարձակ լուրիսն:

Խաչակիրն հարուածները կը կրկնուին եւկրորդ եւ երրորդ անգամ.

— Բա՛ց... բա՛ց... բա՛ց...

Ներսէն. — Ո՞վ է սա զի բացից զդուռնա. բաղաքակը թութեան անընդունակ, քանդիչ, աւերիչ եւ զուլումքեար ազգը ոչ մտանեն ընդ սա...

Դափիրք-Հայ-մամուլ (կ'երգեն) — Յոյս մեր էք դուք, տիա՛րք, զի ծեզ եմք ասպաւինեալ, քանիզի չեմք բնաւ աւերիչ՝ քանդիչ, այլ շնարար ազգ մ'կմք բացում տառապեալ...

Պրճ. Պ. Նուպար սեղանին վարագոյրին կը բայիսի դարձալ ձեռքի խաչը՝ կրկն արտօսանելով.

— Բա՛ց... բա՛ց... բաց... մեզ, Տէր, զդուռն ողորմութեան, որ տառապագին ու հալածական կարդամք առ քեզ...

Ներսէն. — Ո՞վ է սա զի բացից զդուռնա, զի ծոս տեղի արդարութեան է, եւ վատազգիք ոչ մտանեն ընդ սա...

Պրճ. Պ. Նուպար — Այո՛, տիարք, իրաւացի են բանքդ այդորիկ, այլ ոչ եմք վատազգի, եղեալ եմք հալածական ամս վեց հարիսք, տառապեալ ու չարչարեալ վասն բադարակթութեան եւ արդարութեան:

Դափիրք-Հայ մամուլ (կ'երգեն) — Դիշտք մեր բացումք են յոյժ, ծանր են քան զաւազ ծովու, եղերուք տիա՛րք պաշտպան՝ վասն արդարութեան, տո՛ւք մեզ զիրաւունս մեր, զի կարող եմք լինիլ ազդակ մի բաղաքակը թութեան...

Պրճ. Պ. Նուպար եւրորդ եւ վերջին անգամ ըլլայով կը հարուածէ ձեռքի խաչով բանով.

— Բա՛ց... բա՛ց... բա՛ց... մեզ, Տէր, զդուռն արդարութեան՝ որ վառեալ լապտերօք կարդամք առ քեզ...

Ներսէն. — Ո՞վ է սա զի բացից զդուռն արդարու-

թեան, աստ բաշխի ճշմարիտ արդարութեամք եւ անաչառ գատաստանաւ՝ բաղաքակը թութիւն, լուսամիտ աշխարհագրութիւն եւ խաղաղ զարգացում, այնոցիկ՝ որք կարող են անսայթաք եւ ապահով վարել զցեզս իւրեանց.. անկախ եւ ազատ: Նա միայն կարող է մտանել եւ ստանալ իւր արդար բաժինն եթք նա արեամք մկրտեալ եւ սրբացեալ՝ վառեալ լապտերօք պատրաստ կայ ի միջի ձերում:

Պրճ. Պ. Նուպար — Ոչ միայն արեամք շաղախեան՝ այլ նաև ծով արեանն լոգացեալ եմք... միմիայն ահազնաղղորդ պատերազմին՝ վասն բաղաքակը թութեան մէկ ու կէս միլիոն զոհս տուեալ եմք... Որդիքն թորգոմայ ատակ են յառաջդմութեան եւ ինքնազարգացման... բարոյական կրորդ եւ տոկուն նկարագիր՝ յատկանշական են նմա, բոլոր ազգաց դաշնակցութեանց շարքին նա կոչեալ է պահել իւր որդյն դիրքն եւ դաստանդ լինել բովանդակ Արեւելեան ազգաց... Որդիք Հայկազանց ի խաւարէն դէպի լոյս եկեալ են եւ իյր կուսանք իմաստոնք վառեալ զահօք... վայելել կամին անկախութիւն իւրեանց:

Ներսէն. — Եկալք առ իս ամենայն տառապեալը եւ ընկենաք... եկալք ժառանգեցէք Հայկական դրախտն յափառենական....


Պրճ. Պ. Նուպար — Ահա ես եւ մանկունք իմ... Վարագոյը կը բացուի, ծողովին նախազահը բանկողին եռագոյն ծաղիկներով (կարմիր, կապոյ, նարեջազոյն) զարդարուած պասկ մը կը դեկ Պրճ. Պ. Նուպարի զիսուն:

Դափիրք Հայ-մամուլ (կ'երգեն) — Արդարութեան զոյ դուռն բացցի ի մեզ... Փառք սրբոյ հաշտութեան եւ հաշուեյարդարութեան սեղանոյ քո՛... արդար դատաստանի քո՛ փառք եւ պատիւ յաւիտեան:

Աղբերգական այս տարբերակի վերջ գտած եր: Հանդիսական զոհ տառուրեան տակ կը մեկնին, ընորհաւելով Հայ ազգին ազատագրում:

Յ. Յ. Յ. ԱՄԻՐԵՆՑ

Ի. ԴԱՐՈՒ ՄԵՍԻԱՆ



Ուիլսըն բուխա ճառած աւխարեի վրայ, կը ծնի 1919 ի Զատկին՝

ՀՈՒԱԾՈՒԹԻՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ, ԵԳԻԾՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՏԻԿ

«Քու ալ Զատիկ մօս է»:
Վէրաբեր Աշխար

Կավրօը, ծառայ Մեծ Հայաստանի,
Կամօնն Ասուծոյ անհասանելի՝
Հայ դահլիճին մէջ անդամ անդադար, —
Խընդացընելու զրւաքը նախարար—
Կուտայ այս ժամուս ողջո՞յն ու համբո՞յր
Մեռած կամ թէ ողջ Հայոց բնդիանուր...
Կուտայ այս ժամուս Հայոց տւետիս,
Ո՞հ, ամբողջ ոսկի ու ամբողջ նարկիզ...
Լըսեցէ՞՛ զիներ, համայն Հայորդիք,
Եկաւ վերշապէ՞ս Հայկական Զատիկ:
Այս առքին ան ձեզ կուտայ մի խրաս,
Եւ խրասին մէջ կայ իմաս առաս.
Թէ լոկ կարմիրով պէտք չէ ներկրոի
Հայուն հաւկիբը՝ այլ նարինչ, մավի,
Սրբազան զոյներն Հայ դրօսակին
Պէտք է հաւկիբին վրան ալ փայլին,
Զի այս Զատիկն է Զատիկ Հայկական
Ու պիտի բերէ Հայուն Ապազան:
Ա՛լ չը կայ Յուղա ու Փարփսեցի,
Էնգիր, Թալկար՝ բընիկ Թուրանցի,
Ա՛լ չը կայ Ճեմալ, Ճամփա ու Ճիմա,
Դիմապաս եղան, օխ, մէկ նաս, մէկ նաս:
Հիմակ միայն կայ Մեծ Պողոս Նուպար,
Ու Հայերուն մես պիտի դառնայ պար,
Գալ տարի այս օրս Աւարայի մէջ
Ու պիտի զնան Վարդանանք անելց:
Հիմակ կայ միայն Ուիլսըն, Քլէմանսօ,
Եւ յանգին բերմամբ ալ... Ընկեր Ասօ,
Լօյս ձօրն, Օռլանտօ ու Վէնիզելոս,
Եւ յանգին բերմամբ ալ... ես ու Կալոս
Ու ինձ բանարիս երւաւ հրաման
«Հայկական Զատիկ» անուամբ՝ անթրման

Եւ ըսեանչելի, հոյակապ, վրօնմ,
 Դիւցազներզական ժերբուած մը հիւսեմ:
 Ես ալ հիւսեցի, եւ ինչ տաղ վրօնմ,
 Ո՞հ, հազար քերեկ գովես կը լրսեմ ..
 Եւ գովես-ին նետ ոսկի մը դրամ
 Արուն կէս ոսկին պանքան պան կուտամ
 Ու կէս ոսկիով կը խրմեմ վիռա
 Շամքանեա, վրսիթ, ողի ու պիռա,
 Կուտեմ ներզակ հաց, բարա, պիսուիթ
 Եւ նա մանաւանդ... Հայկական հաւկիր:
 ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒԶՈՒ

ԻԳՆԱՏ ԱՂԱՅԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԱԿԱԼ

Անցեալ օր տեսա մեր Խզնատ աղան,
 Ար բազոսական սարքեր եւ սեղան;
 Սեղանին վրայ կար երեք մեծ օթօ.
 Երբ այդ ժիշերուն նայեցայ պիս պիս,
 Յայտնիով զարման իհացման փոխան,
 Յայտնամ բարկացած մեր Խզնատ աղան
 Բարձրացաւ ոսիր ու բառ այսպէս.—
 «Առ մարդ, դուն Հայ չե՞ս, որով տիլմար ես,
 Եւ չես հասկրնաւ բընու ու երեք
 Խորհուրդն Հայկական ժիշերուն երեք. .
 Ասացին ժիքը կարմյու Է զինի?
 Ու եւկրուդ ժիքը օդին տնուանի,
 Ար ժիչ մը ջաւով՝ կ'ըլլայ կապտազոյն,
 Բոլ եւրոպ ժիքը իսօիր Է լիցուն,
 Եւ այս իսօիրն է զայնով նարինչի,
 Երակեն եկած, երեք չէ անի...
 Ճիմակ հասկրցա՞ր, խորհուրդը անեուն.
 Գինին կարմյուն Է, օդին՝ կապտազոյն,
 Իսօյոր՝ նարինչ, ո՞վ զիս Խզնատան,
 Բազոսական դրօւակ Հայկական:»

ԻԳՆԱՏԱԶՈՒ

ԶԱՏԻԿԸ ԱՔՍՈՐԻ ՄԵԶ

Աքսորի առաջին Զատիկը անցուցի Սուրիոյ կողմը՝
 Համա՝ 1916ին:

Համայի տարազիրները, որոնք 5000ի կը հասնէին, բաղ-
 դատաբար հանգիստ վիճակ մը ունէին, մանաւանդ այդ-
 թուականին, ուր Խայրի Ֆէրուզան պէյ միւթէսարքի էր:

Շատ Հայեր արդէն իսկ խանութ բացած, գործի սկսած
 էին: Բայց դառնանք բո՞ւն մեր նիւթին՝ Զատիկին:

Առառուն եկեղեցական արարողութիւն կատարուեցաւ
 Հայ բահանաներու ծնուքով, Սուրիացիներու եկեղեցին: Կէս-
 օրէն յետոյ, այցելութիւններ:

Աւանդական հաւկիթը, կարմիր, կանանչ, կապոյտ գոյ-
 ներով, առատ էր ամէն սեղաններու վրայ: Միայն չօրէկը
 կը պակսէր, որովհետեւ չօրէկը զուտ պոլական բան մըն
 է՝ կ'երեւայ՝ եւ գաւառացիները չեն գիտեր զայն:

Առանց չօրէկի Զատիկ՝ անբնական, տարօրինակ, զրեթէ
 անկարելի կը թուի Պոլսեցիներուն համար, բայց ևս աչքովս
 տեսայ որ կարելի էր Զատիկը տօնիկ չօրէկի բացակայու-
 թեամբ ալ եւ սա եղբակացութեան հասայ որ թերեւս
 առանց հաւկիթի ալ հնար է Զատիկ ընել:

Եթէ կ'ուզէք զաղափար մը ունենալ մեր Համայի զատ-
 կական այցելութիւններու միջոցին փոխանակուած խօսակ-
 ցութեան վրայ՝ մտիկ ըրէք.

— Շէրիֆը 200 000 հոգիով երուսալէմի վրայ կը քալէ
 կոր եղեր:

— Պիրսապա հասեր է:
 — Իմ պէռալէռս որ ամէն բան կ'իմանայ, ըստ թէ
 ամիսէ մը Շամ կը հասնի:

— Այդ խօսքերը շատ լսեցինք:
— Այսպահամ լուրջ է... չք տեսնար կոր Արաբներուն
ուրախութիւնը:

— Անգղիացիներն ալ Թարապուլուս զօրք ցամաք հա-
ներ են:

— Ի՞նչ կ'ըսես...

— Շատ աղէկ տեղէ իմացայ: Լուրը Շէմսի էֆէնտիէն-
ելեր է եւ Ռէժիի միւտիրն ալ կը հաստատէ կոր:

— Ես ալ իմացայ, պահքայի միւտիրին հարցուցի, սուտ
է լսաւ:

Հոս բացատրութիւն մը: Համայի մէջ, լուրի համար,
երկու զիսաւոր ալզիւր ունէինք, որոնք զրեթէ կէս պաշ-
տօնական կը համարուէին: Մին Ռէժիի միւտիրը, միւսը
Օսմաննեան Պահքայի միւտիրը: Առաջինը Յոյն էր, երկրորդը
Լիբանանցի: Դժբախտաբար այս երկու անձերը իրարու հա-
կառակ էին եւ ասկէց լուրերու աղբիւրներուն մէջ պղտո-
րութիւն մը յառաջ կուգար: Ինչ որ մին կը հաստատէր,
միւսը անպատճառ կը հերքէր:

Բայց շարունակե՞նք մտիկ ընել զատկական խօսակցու-
թիւնները:

— Գէշ լուր մը լսեցի՝ շատ մտատանգութիւն կը պատ-
ճառէ կոր ինծի:

— Ի՞նչ լուր է այդ...

— Այսուեղ բանակատեղի պիտի ընեն եղեր, Քոլ Աղասին
այնպէս ըսեր է...

— Էյ, ի՞նչ մնաս ունի մեզի:

— Եթէ այդպէս բան մը ըլլայ, բոլոր Հայերը պիտի
հանեն ասկէ, հրամանը այդպէս է եղեր:

— Եւ ո՞ւր պիտի տանին:

— Ո՞վ գիտէ, աւելի հեռուն, չչօլերը:

— Մինչեւ այն ատեն իշալլահ Անգղիացին Մերսինի
կամ Իսկէնտէրունի կողմէ ցամաք կ'ելլայ ու երկաթուղինի
համբան կը կորէ:

— Ռուսներն ալ վերէն կը հասնին:
— Մէյ մը որ, ռուսական եւ անգղիական բանակները
իրար միանան, ամէն բան կը վերջանայ:

Սմբողջ երեք տարի Հայ տարագրութիւնը այս յուսով
օրօրուեցաւ: Ռուսները վերէն՝ Անգղիացիները ծովէն պիտի
զպին իրար միանային ու այսպէս Թուրքիան երկուքի պիտի
քածնէին: Հայ տարագիր ռազմագէտները կը զարմանային
թէ ինչո՞ւ այսքան պարզ ծրագիր մը տակաւին չէր գոր-
ծադրուած:

Ինչպէս կը տեսնէք, զատկական խօսակցութեան շեշտը
ընդհանրապէս լաւատես էր ու լաւատեսութիւնը տեսեց
մինչեւ իրիկուն:

Իրիկուան դէմ 20-25 հոգիի չափ հաւաքուած էինք
Ատանացի ընտանիքի մը տունը եւ կը պատրաստուէինք
ողիի սեղանին շուրջ, զուարթ տրամադրութեամբ մը վեր-
ջացնել Զատոփկը, երբ՝ յանկարծ՝ պատանի մը շուարած
դէմքով ներս մտաւ:

— Հայերը կը ժողվեն կոր, գոչեց:
— Ո՞վ կը ժողվէ կոր...
— Ժանտարմանները, բոլիսները, շուկան, փողոցները,
սրճարանները հանդիպածնին բռնեցին տարին...

Պատանին տակաւին խօսքը չըր աւարտած՝ երբ տարեց
անձ մը հեւ ի հեւ ներս խուժեց:

— Մի՛ նստիք այսպէս հաւաքուած, ցրուեցէք, խոր-
հուրդ տուաւ:

— Ի՞նչ կայ, Միմօն աղա:
— Բոլոր էրիկմարդիկը կը ժողվեն կը տանին կոր...
մինակ ծերերուն եւ տղոց չեն դպիր կոր:

— Բայց պատճառը ի՞նչ է:
— Շիտակը զրցայ հասկնալ, որո՞ւ հարցնեա... մէկը
ըսաւ որ ձէմալ փաշայէն հրաման եկեր է որ բոլոր Հայ
էրիկմարդիկը հանեն Համայէն եւ ուրիշ տեղ քշեն:

Ահ ու սարսափը տիրած էր ամէնուս վրայ:

— Խուզարկութեան կամ մարդ վիճառելու համար տուներն ալ կը մտնան կոր, հարցուցինք,

— Չեմ գիտեր, բայց հաւանական է որ մտնեն: Արդէն ամինուս ալ անունները կան բոլիսին քով:

Կամաց կամաց, գողի պէս ցրուեցանք, ամէն մէկտ իրենց տունը:

Երբ տուն հասայ, բոլորովին գիշեր էր. լոյս չվառեցինք, որպէս զի ուշադրութիւն չգրաւենք:

Մութին մէջ ճաշեցինք եւ լուռ ու մունջ նստանք, եւ եւ մօրեղբարս որ Անթարիայէն տեղահան եղած էր ու Համա կը գտնուէք:

Կը սպասէինք վայրկեանէ վայրկեան որ ոստիկանները գան դուռը զարնեն ու մեզ առնեն տանին՝ քշելու համար դէպ ի անապատը:

Մինչեւ լոյս այսպէս անհանգիստ, սարսափահար անցուցինք:

Հետեւեալ օրը իմացանք որ ծերբակալութիւնները թիւրիմացութեան արդիւնք են եղեր: Զինուորազրութեան համար բուներ են Հայերը, մինչդեռ ձէմալ փաշա հրաման ըրեր է որ մինչեւ սեպտեմբեր Հայերը զերծ ըլլան զինուորական ծառայութենէ:

Այսպէս թիւրիմացութեամբ հարամ եղաւ մեր Զատիկը: Բայց նորին շատ ուրախ էինք: Մղձաւանզը անցած էր: Ահա՛ արսորի առաջին Զատիկս:

ԵՐ. ՕՏԵԱՆ

— Կան շատ կիմեր որ կը կարծես թէ հիւանդ են, վասն զի 60 տարեկան ըլլաղով կորուսած են իրենց զոյն ու բարեւորիւնը...

— Սիրոյ մէջ բանամեաց տարիին մարդ ժամը մէկ մղոն կ'առնելու բառասնակաց տարիին մէջ՝ ժամը 100! մղոն...:

ԱՍՈՒԾՈՅ ԱՄՈՅԻՆ ԿԱՐՄԻՐՈՎ . . .

Աւանդուրինք, յանախ, ընդ եւկար, Կը փասէ կարմիր հաւկիրին համար, Բանն ա՛յն է որ Քրիստոնեայք բոլոր, Միև կաշիպարտի, այլք բուարիմնոր, Տեղ մը ստիի չօփի, ուրիշ մը՝ մելան, Հաւկիրին պէս պէս երանցներ կուտան: Բայց մեր ինչո՞ւն պէտք, երբ Քիրիս Մարին, Կամ մեր դրացի Մատամ Գալիօրին, Ուրիշ երանգ մըն ալ Մատամ Ռուպինէք, Կ'նշ զոյն կը խառնեն կարմիր զոյնին հետ: Ես կ'ուզեմ բաել թէ Հայը ինչո՞վ Հ ւկիր կը ներկիւր իր պատան զոյնով:

Սերունդներ բոլոր ու զաւեր եւկար Հայուն հաւկիրին համար զո՞յն մը կար, Եր արհան զոյնն եր, կարմիր, ահապառ, Ու ներկիւց զետեր, ծովեր ու անտառ, Ներկից զպաւոր Զատիկի հաւկիրներ, Մինչեւ որ հեռու աւշարհէ՝ հացեր Եկան կեցուցին արիւնը Հայուն Ոյլ եւս ցամած չոր երակներուն, Խալ ա՛լ այս տարի Հայերն համօնէն Կարմիրշիոյ չրպիտի ներկին:

Հայուն հաւկիրը, զիսցէ՛ք, այս տարի, Առանց ներկելու պիտի կարմրի.— Ենովան որ, լուռ, ականատես մ'էր Վիշտի օւերուն, անփոյթ, անտարեր, Ա, մէ տեսնելով թէ Ռիլսթ, Նուպար, Աւիատին, ՏԵՇԻՆ խեղն Հայուն համար, Պիտի բզգածուի Պատիշն Զարի Եւ ամօրէն ալ անօւես... կարմրի: ... Ասունոյ Ամօր—Կարմիր՝ ին է որ Հայուն հաւկիրը պիտի կարմրի այսօր:


ՍԱՀԱԿ ՄԻՒԹՍՐԵԱՆ



Թէ ի՞նչպէս ձըլիս ելան

ԶԱՏԻԿԸ ՆԱԶԱՐԵԹԻ ՄԷԶ

(ՊԱԴԵՍՏԻՎԵԱԾ. ՅԵՇՈ.ՏԱ.ՆԵՐ)



Նազարէթ այն պզտիկ քաղաքիկն է, ուր Յիսուս անցուցած է իր կեանքին մեծագոյն մասը (գոնէ այսպէս կ'ըսեն պատմագիրները) եւ հոն է որ իր աշխարհիկ հօր՝ Ս. Յովաչիփի քովը առաղծագործութիւն սովործ է:

Չեմ կարծեր որ այս պզտիկ դասախոսութեանս պէտք ունենայիք՝ Նազարէթի մասին գաղափար մը կազմելու համար, քանի որ ամէնքդ ալ ինէ աւելի բարեպաշտ Քրիստոնեաներ էք անկասկած եւ ինէ աւելի բան գիտէք Նազարէթի վրայօք...

Եթէ, սակայն, եթէ ինէ աւելին գիտէք, չեմ կարծեր որ ծենէ շատեր առիթը ունեցած ըլլան այցելելու այս Պաղեստինեան փոքրիկ քաղաքը, որը՝ հակառակ իր ողորմելի ոչընշութեան, աշխարհի ամէնէն նշանաւոր քաղաքներէն մէկն է համարուած, շնորհիւ իր մէկ Բնակիչին, որ կը կոչուի եղեր Քրիստոս...

* *

Ոնցեալ տարի, Օտմ. համբաւաւոր «Մինայի ճակատը» ետ ետ քաշուելով՝ եկած կրթնած էր մինչեւ Նապուտ, առւանց կորսնցնելու իր յաւիտենական ծիծաղելի մակղիքը, ինչպէս որ «Կովկասի ճակատը» դատապարտուած էր յաւիտենապէս «Կովկասաճակատ» մնալու, երբ սկսած էինք Սեբաստիան պարպել...

Եւ ընդհանուր քանակատեղի եղած էր Նազարէթը. Յիսուսի քաղաքը, ուր Միրոյ եւ Հաշտութեան մեծ Վարդապէտը իր եղբայրասիրական քարոզութիւնները որոնած էր, եւ ուրկէ հիմա ֆօն Լիման Զանտէրս կ'արձակէր իր նարո-

Հյունեան հրամանները, որոնք վերջի վերջոյ զինքը մինչեւ Հայտար-Փաշա փուրդ ու փապուճ քշեցին՝ իր զոյգ մը շնորհալի՛ աղջիկներուն հետ...:

Բաղդը ա՛յնպէս բերաւ որ, ե՛ս որ ձակատի առաջին զիծին վրայ մեռնելու դատապարտուած էի (ա՛խ, կիներ, կիներ, մարդուս գլխուն ի՞նչ փորձանքներ կը բանաք) շնորհօքն Սատուծոյ մնացի Նազարէթ՝ իբրեւ 17րդ Տէքո ալայի պարենաւորման պաշտօնեայ, եւ փա՛ռ տուի Սատուծոյ, Օր. Արաքսին, անոնք չփառցաց Համբմիս, Պոլսոյ պատերզ ատեանին եւլն., որոնք առանց գիտնալու եւ ակամայ՝ պատճառ եղած էին որ ես այցելեմ այս նուիրական քաղաքը, ուր Յիսուս իր պատանեկութիւնն ու երիտասարդութիւնն էր անցուցեր:

Եւ օրերով ու շաբաթներով, որ մնացի հոն, խորհեցայ ու երազեցի:

— Մարիամն ալ ճիշտ ասոնց նման աղջիկ մըն է եղեր, Կըսէի ինքնիրենա՝ տեսնելով այն Նազարէթցի գեղուհիները, որոնք բոպիկ ոտքերով ջուր առնելու կ'երթային Մարիամի աղբիւրէն, եւ ինքնիրենս կը վերապրէի այն ժամանակը, ուր Յիսուս՝ Նազարէթի ժայռու լեռները կը մագլցէր՝ կիզի արեւին տակ քրտնելով:

— Հաւանաբար Յիսուս ալ սըւոնց նման մարդ մըն է եղեր, կը մենախօսէի՝ ի տես մօրուսաւոր տեղացիի մը, եւ կը զարմանայի, կ'ապշէի թէ ի՞նչպէս այս խոսպան եւ քարոտ քաղբէն ելած մարդ մը, կրցած էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին ընդունիլ տալ իր գաղափարները, ի՞նչպէս այդ բոպիկ մարդը կրցեր է տիրապետել երկու հազար տարուան քաղաքակրթութեան մը եւ պիտի տիրապետէ տակաւին ալ երկար:

Մենէ քիչ մը անդին էր Թափօր լեռը:

— Քրիստոս հոն կ'ելլէ, կ'աղօթէ եւ կը մտածէ եղեր...

Կըսէին մեզի տեղացիները, որոնք Քրիստոսի երկրին մէջ ծնած ըլլալուն համար մեծ պարձանիք մը ունէին, հակառակ իրենց պարզունակ երեւոյթին:

Նոյնպէս մեզի մօտ էր այն գիւղը, ուր Յիսուս, հարսնիքի իրիկուն մը, ծուկը եւ զինին առատացուցեր էր հրաշքով...

— Ախ, Յիսուս, ո՞ւր ես, Կըսէի անօթութեան վայրկեաններուս, չգա՞ս սա չոր հացիս հրաշքով քաթըք մը ստեղծելու...

Մեր դիմացն էր Նապլուսի լեռը:

— Աբրահամ՝ իր զաւակը Եհովային ողջակէզ ընելու համար հոն ելած էր... Կըսէին մեզի՝ զեռ երէկ պատահած սոոյզ դէպք մը պատմելու պէս:

Եւ ես կ'ըսէի ինքնիրենս.

— Աքէրի՛մ Կավոօշ, որ աշունի իրիկուն մը Բերայի մէջ այդ ապուրը կերար եւ քեզի մինչեւ հոս աքսորեցին։ Եթէ այդ ապուրը կերած ըլլալիր, այս բաներն ալ չպիտի տեսնէիր կենդանի աչքով...

Գաբոցին մէջ սերտած Մրբազան Պատմութիւնս կը վերյուշէի հոն՝ իր ամէն դրուագներով, եւ երջանիկ էի...

Ամէն կողմ պատմական յիշատակ մը կար, ամէն անկիւն առըբ պատմութիւն մը, ամէն քարի տակ քրիստոնէական յուշ մը...:

×

Զատիկը մօտ էր, եւ անցեալ տարի անպատմելի երջանկութիւնը ունեցայ, Քրիստոսի Զատիկը տօնելու Նազարէթի մէջ, հոն ուր Քրիստոս ապրած, շնչած, աշխատած, խորհած եւ խօսած էր...

Ծնորհակալ կ'ըլլայի Աստուծոյ, որ իմ գլխուս այդ փորձանքը բերած էր, որպէս զի քշուելով, Զատիկը Նազարէթի մէջ տօնէի, ճիշդ այն վայրը, ուր Մարիամ երկնառաբ

= 23 =

Մաղիկը հոտութաց..., — ինչպէս կըսէր պատմութիւնը, —
եւ ուր հիմա խոշոր եկեղեցի մը կար:

Իրիկունը Նազարէթի Հայերս հաւաքուած էինք ընկեր-
ներէն մէկուն տունը: — Ամէնքս ալ զինուոր էինք, սպայ,
բժիշկ, թարգման..., բոլորն ալ Պաղեստինի ճակատը քըշ-
ւածներէն եւ ամէնքն ալ ծանօթ երիտասարդներ...

Եւ նի՛շ կէս զիշերին — երբ բաւական տեսութիւններ
ըրած էինք արդէն զինուորական կացութեան վրայ եւ
ժամէ ժամ Անգլիացիներուն յարձակումին կը սպասէինք
եւ թնդանօթի ծայներն ալ արդէն մեր ականջներուն մէջ կը
հնչին — յանկարծ սենեակէն ներս մտաւ մեր ընկերներէն
չքթ....., պատկառելի եւ յայտնի բժիշկ մը, որուն անունը
Թող տուշք որ չիշեմ՝ արտօնութիւնը առած չըլլալուս հա-
մար, որ պաթանիք մը կռնակը, տէրտէրի խալիքին մը
զլուխը եւ խնկամանի նման բան մը ծեռքը, մտաւ սենեակ
եւ սկսաւ երգել Ս Զատիկի արարողութիւնը...

Զայնակցեցամիք ամէնքս եւ մեծ ուրախութեամբ եւ
հոն, Նազարէթի մէջ, 25-30 Հայեր, ակնդէտ սպասելով մօ-
տալուտ փրկութեան օրուան, երգեցինք.

Քրիստո յարեա՛ ի մեռելոց ..

Նազարէթի Զատիկս երբէք չպիտի մոռնամ:

ԿԱՎՈՒԾ ՆԱԶՈՎՐԵՑԻ

ԿԱՎՈՒԾ ԵԽ ՄԵՐՈՅ ՄԱՍՈՒՆ ԿԱՐԺԵՐԵՑԻ
— Մեռեալ սկը մը ապրեցնել ուզիլ, ուերու անցնիլը կ'ացնել
յաւակին է:
— Սեր կ'անցընէ ժամանակը եւ ժամանակը կ'անցընէ սկը
յամախս...
— Սեր ծիծաղներով կը սնանի միշ...:
— Աշինչ այիշափ երկու է, որշափ ճշմարիս սկը:
— Ճշմարիս սեր մատուր է սեր սրբին մէջ կը զտնոի եւ ոչ րէ
զգացումներուն...:

= 24 =

Ե Շ Պ

ԱՌԱԽՈՍ ԼՈՒՍՈՅ

Ի ԳԼՄՍ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ Ա. ԺՈՂՈՎՅՈՅՆ

(Եղանակով պէս է կարդա)

Սուած լուսոյ, անմահ ձառագայր, առ ի Հայս ծագեա:
Բղյուրի արդար, բղյուսա առ մեզ Հայս, բան մը մեզ համոյ:
Գուրդ արդարութեան, զահավիճ արա՛, զայրոց վիհնակի:
Դաւոյֆի աշխամիհ, դաւաման բազմացն, դիր մահու կիմի:
Եղնալ միուրիւնի, եղիերցու յնեանոյ, եղերով պաշսպան:
Զարդի Տիւար օգնիկ, զարման ևնօրինեկ, զաւարցն Հայրայ:
Եարան բանիր, եղից մեր հոգիին, և նեզ արձակի:
Բնեալ մեր աղերս, ըղալ մարդասէր, ըղալ ողորմած:
Թագաւոր փառաց, բազմիկից զրած, բողեք մեզ Հայ աշխամի:
Ժողովի բարեայ, ժողովեալ սար մեզ, ժողովն Հաշկագեան:
Ի ձեռջ Տիւար հացկեմի, ի հաշտախրէկ, յիւաւանց պաշտպան:
Լեր կեանի մանեղոց, լոյս յաւարեցոց, շուծանող ծով ցաւոց:
Խոհնդոց ձեռոց, յաւարն փարատոյ, յուրինուր լուսառու:
Ծագէ մեզ արեւ, ծագւ Հայաստանաց, ծնունդ յում ծոցոյ:
Կենարս փրկիչ, կեցն զիւռեալս, կանգնեալ զրուեալ Հայս:
Հաւաւս Հայաստանն, հաստառուն հիմօն, հիմնական կերպօֆ:
Զայերս աղացէմի, ձեռօֆ պաղատիմի, ձեռջ՝ սուրբ ժողովոյց:
Ղամբար մեր լուսոյ, ղեկավար ճաւար, ղողեալ Հայս անրացնյ:
Ճառագայր փառաց, մանակարն մեզ ցոյց, ձեռիկ ի Հայաստան:
Միասիրս հոգուով, մոյծ մեզ յաւազաս, մայուր հարանեաց:
Յորժամ զայ փառօֆ, Հայ փեսայն կառօֆ, յիշել ձեզ սիրով:

= 25 =

Նորոգոյ նոր ազգաց, նորոգեա եւ մեզ, նորոց զարդարեա:
 Շնորհանու բարեաց, շնորհեա Հայաստան, շնորհեա եւ Կիլիկիան:
 Աւախացո մեզ, որոց վիրուրեան, ոյր վասն եւս ի սուց:
 Չար մշակողացն, չար սերմանց նոցին, չորսցո զպտուղն:
 Պօշիմիաց մերոց, պօշ Հայ շարդողաց, պօշ յրամ դիզողաց:
 Չուր շնորհեա առաս, շնորհու ի հենցն, շնչել զվիշրութն.
 Ռեփելը քաղցու, ուսի Հայոց արք՝, ուսի ցոյց մեզ դուսոյ:
 Մեր ու մեղր բոյեա, սիրու Հայաստանի, սիրոյ աշխարհին:
 Վասն զըրուրեանի, վասն ողումուրեանի, վերսին կանգնիսի:
 Տենչալի ժողով, տուր մեզ յազենուշ, տիրախան երկրեան:
 Քարունիք երկինային, բռնաս զայսարհ մեր, բաւիցն նոր ազգաց:
 Յնձամիք վասն ձեր, ցնձացիք եւ դուք, ցուցցիք զարդարութիւն:
 Իւծեալիք եւս ցաւօֆ, իւծեալ եւս հոգուով, իւսեցիք բարիս:
 Քրիկ փոյք ազգաց, փոյքացիք փոյկել, փոյքան Հայաստանի:
 Քամիչք յանցաւորաց, քննեցիք դամիճիք, քրիրիչք մեր սանց...:

Ս. Պ. Նուլպարի բարեխօսուրեամբ
 շնկալ զայսանս մեր եւ Ողորմեա:
 Ասացեալ ի Մեծի Վարդապետ մերմէ
ԿԱՎՈՒԾ ԱԲԵՂԱՅՑ

— Մարդիկ ամեն օր կիևերը զրպարտելով կը յուսան վրեժ լուծեն,
 բայց աւելի դիւրին է 100 մարդ նուանել յան մեկ կիմ...:
 — Ուր որ սասանս չի կրեար երալ, իր տեղը կիմը կը դրէք:
 — Կանայք պէտք չէ որ իւնեց դիմին վրայ դնեն աւելի յան իմէ
 ու Ասուած դրած է:
 — Բաղդի խաղ մըն է այն ամուսնուրիսմբ, որուն մեջ այր ու կին
 առաջուց չեն ձանցցած զիրար...:
 — Սիրոյ համար բափուած առաջին արտօռը շողակ մը կ'երեւի,
 ջրոյ՝ մարգարիտ մը, իսկ Յըղը. արցունիք մը...:
 — Ապուշի մը գեղեցիկ աղջիկ մը տալը ինչի՞ կը նմանի: Թրեմիի
 մը վրայ վարդ պատուասելուն...:
 — Կան ամուսիններ. որոնց մեծապես արժանիքն է իւնեց կիմը:

ՀԱՅԱՅԻՆԱԿԱԹՈԼԻԿՈԲՈՐՈՅԹ

ԶԱՏԻԿԸ

Զարաչար կը սխալին ամէն անոնք, որոնք կը պնդեն
 թէ Քրիստոսը խաջը հանողը լոկ Մուշնաշներն են:

Եթէ քիչ մը խորիննը, ամօթով պիտի մնանք այս գա-
 ղափարին առջիւ եւ պիտի դառնանք յանզիլ սա ճշմար-
 տութեան թէ բուն Քրիստոսը խաջը հանողները մննք Քրիս-
 տոնեաներս եղած ենք եւ կը շարունակներ ըլլալ, քանի որ
 անոնք, Մովսիսականները, անզամ մը այդ ապուրը կերան,
 մինչ մենք ամէն տարի կը կրկնենք եւ ըստ կրօնի՝ մէկ քա-
 նի անգամ:

Տարւոյն մէջ կաթոլիկ տարրը զՔրիստոս խաջը կը հանէ.
 կը թաղէ, կը յարուցանէ . . . Փա՛ռք ի բարձունս:

Քանի մը օր վերջ լուսառոքականները զահկակները կը
 հնչեցնեն ի լուր ժողովլըրեան թէ Քրիստոս կը խաչուի
 կոր . . . խաչուեցաւ եւ վերջապէս յարեաւ . . . Փա՛ռք ի բար-
 ձունս:

Անդին բողոքական ազգութիւնը ժողովարանի բեմէն
 պատուելիին միջոցաւ կը տեղեկացնէ իրեններուն Քրիստոսի
 խաչելութիւնը, թաղումը եւ յարեաւը . . . Փա՛ռք ի բարձունս:

Եւ այսպէս Զատիկը իր կարմիր պատութիւնը զատ
 զատ կը սիրէ Քրիստոնեայ աշխարհին վրայ ու ամէն ոք
 զատ զատ կը տօնէ այդ աստուածային պաշտամունքը:

Ինչու:

Այս աճենպրական հարցին պատասխանը դեռ տրուած
 չպիտի ըլլար, եթէ ընդհանուր պատերազմը չի ծագէր, քսան
 եւ եօթը միլիին մարդ չի զոհուէր, Վիլմէլմի պիտերը սա-
 խային էշուն ականջներուն պէս չինային, Թուրքերուն . . .
 իշտէ զիտցածնուդ եւ տեսածնուդ պէս ըլլար, Թալաթ եւ
 Էնվէր նիօզը չի դնէին, Ամերիկան ոտքով ձեռքով մէջ չի-
 նար, աշխարհիս մէկ երրորդը Հայուն չի տրուէր, Մարկոս

Նաթանեան նապաստակի վախը մէկդի դնելով ազատ Հայուն դատը պաշտպանելու չելլար եւ Հայաստանի առաջին համբորդը . . . Մրմբեանը ըլլար:

Բայց բանի անանկ մնդաւ :

Ուկարնո — Քլէմանսո — ձօրճո — Օրլանտո դաշնակցութիւնը, որ ի Վէրասպ, ոչ միայն աշխարհազրական կաֆերը եւ Ազգերու Միութիւնը ապահովեց, այլ եւ Կրօնականին ադթեւ երկնցնելով այնպէս մը եղաւ որ այս տարի յամին 1919 բոլոր Քրիստոնեաները միաձայն կը տօնեն Զատիկը, մէկ սիրու մէկ հոգի, այնպէս որ Աստուածորդին իսկ հանգիստ պիտի ընէ անգամ մը խաչուելով, թաղուելով եւ յարութիւն առնելով ու բոլոր եկեղեցիներու զմբեթները մէկ անգամ պիտի գոռան . . . Փառք ի բարձունա յաւիտեան, յերկիք խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն :

* *

Այս առթիւ աշելորդ չեմ համարեր մէջ բերել հոս այս փոփոխութեան վրայօք ժողովուրդի տարբեր խաւերուն մէջ շրջող կարծիքները, գաղափար մը տաքու համար թէ դիպւածաւ բոլորը մէկ հանդիպող Զատիկի տօնը եթէ ծնունդ տայ նոյնիսկ եկեղեցիներու միութեան . . . համմէ, ի՞նչ պիտի խորհի ժողովուրդը:

ԲԵՐԱՅԻ ՄԷԶ

- Քրիստոս յարեաւ ի մեռելոց, միւսիւ Կոմիկ . . .
- Օ՛, օրհնեալ է յարութիւն Քրիստոսի, Բարսեղ էֆ...
- Նայըլ մէմսուն օլտունուզ մը արու սէնէքի կարգադրութիւնտան . . . իշտէ պէօյէ հէր իշխմիզուէ պէրապէր օլմալը . . .
- Ներուզութիւն, ես հիմա հայէվար կը խօսիմ կոր. . .
- Վայ, էյ աֆէքիմ, տէմէք աս ալ սրացի մտաւ, հապա՞նչ տեղի կայ քի տաճկերէն կը խօսէիք մինչեւ հիմա . . .
- Լաւ, բայց շատ դժուարութիւն չէքիյօրը, Բարսեխիկ
- Ալլարարն, բան մը չէ, եւ նիքոլարիտէ կէլիցօր . . .

ՀԱՅ ԵՒ ՅՈՅՆ ԵՂԲՈՅՐՈԿՅՈՒԹԵԱՆ ԶԱՏԵԿՐ



Պ.Պ. ՊՈՂՅՈՍ ՆՈԽՎՈՅ ԵՒ ՎԵՆԵԶԱՐ

Թէ այս տարի Ս. Զատկին Հայերը և Յոյները ինչպէս պէտք է օլորհաւորեն գիւտաւ

— Խրիստոս Անէսրի :

— Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի:

— Օ . . . Քրիստոս յարեաւ, Նիքոլաքի . . . :
 — Ալիթօն անէսթի քիուիէ, բու բաթէ . . . :
 — Թիւրքնէ սէօլէ քի աննայըմ, Նիքոլաքի, ողլում,
 պիզ սիզին իիէ քարտաշ օլտուք ամա, տահա լիսանը էօրէնէւ-
 մէտիք . . . :
 — Մա պէն եէմին էթմիսիմ, թիւրքնէ սէօլէմէմէք
 իցուն:
 — Աղէկ ամա, Կոմիկ եավում, նասը՞լ պիտի ընենք...
 — Վալլահա, նէ՞ կիւնահըմը սագլայըմ, շուրտա իրի
 Խուրէթ էրմէնիմէ սէօլէիմ տէլի տէլիշէնէք զատար թէու-
 նէտիմ . . . , պանա գալրատ, Զատիկ պիր օլսուն, քիլիսէ
 պիրլէշսին, ֆազաթ հէրքէս աղնատըլը լիսանը սէօլէսին...
 — Էյ պու օլտո՞ւ մը եա՞..., աս ըլլար, միւսիւ Կոմիկ...
 — Պուտա պէօլէ կիտսին տէ Հայատանա կիտէրսէք
 օրտա բազարլըլը ույսուբուրըզ . . . :

* * *

Գ.Ա.Տ. Գիհիդ.

— Քրիստոս յարեաւ ի մեռելոց . . . , ինչպէս, տիկին,
 գոհ մնացի՞ք այս տարուան Զատիկը ընդհանուր տօնուելուն:
 — Ինչո՞ւ չէ, սակայն կը յուսա՞ք որ տեւական ըլլայ...
 — Ստիկա կրօնաւորներուն գիտնալիք բանն է, տիկին.
 բայց ըստ իս անպատեհութիւն մը չիկայ կարծեմ . . . :
 — Այս, բայց չեմ զիտեր թէ կաթոլիկ կղերը պիտի
 ուզէ՞ միանալ, ան որ եւրոպական հովեր կ'առնէք եւ ինք-
 զինքին թէեւ Քրիստոնեայ, սակայն միշտ թրբանայութենէ
 տարբեր հովեր մը կ'ուզէր տալ իրեն, բնական է ժողովուր-
 դըն ալ նոյնը պիտի խորհի . . . չէ՞:
 — Այս, ես ալ ծեր կարծիքէն պիտի ըլլայի, եթէ երբէք
 Ուիլսոնի պէս երկաթեայ ձեռք մը եւ պողպատէ կամք մը
 չի ճնշեր աշխարհի վրայ . . . :
 — Կրօնականի՞ն ալ . . . :
 — Եթէ Նաբոյէոն մը Բաբը մարմնաւորապէս իր ոորը
 բերաւ, ինչո՞ւ չէք հաւատար Ուիլսոնի մը, որ կրնայ անոր

կամքը իրեն հպատակեցնել ի-վրկութիւն մարդկանց, ի խա-
 ղաղութիւն աշխարհի եւ ըլլայ թող ի հեճուկս կղերականաց:

* * *

ՍԿՐԻ ՑՈՒՐ

— Խմացար, Լուսիկ հանըմ, աս տարի Զատիկը բիւթիւնս
 մէկ կ'ընենք կոր եղեր . . . :
 — Հա՞ Յուսէփ աղան ալ անանկ ըստ, չօք չէր... է-
 ատ նասը՞լ կ'ըլլայ . . . :
 — Հիշ թէք թէմիզ կ'ըլլայ. զաթը ի՞նչ բաել է հէմ Քը-
 րիստոնեայ, հէմ զատ զատ Զատիկի :
 — Էյ Հումընի՞ը . . . :
 — Քուկին ալ տէրտղ Հումըներն են... իշտէ անոնք ալ-
 — Քաթօլիկնե՞ը . . . :
 — Բիւթիւն . . . :
 — Բոօթնե՞ը . . . :
 — Բիւթիւնն ալ, բիւթիւնն ալ . . .
 — Երկու ացք չելլայ, աս ո՞վ սահմաներ է աճապ, հոս-
 տեղի Եւրոպացնե՞ը ասանկ ուզեցին . . . :
 — Զիտեմ . . . :
 — Սնանկ ըլլալու է, անոնք ինչ ճին Փիքիրի ենքի...
 մախսուս ըրած են քի, չէ՞ մի որ ատ օրերուն տապաննա-
 բաթլաթմիշ կ'ընեն . . . , իշտէ անոնք ամէնքը մէկ ըլլայ տէ,
 երեք օր օղրաշմիշ ըլլան, լմննայ կատարի . . . :
 — Ես քեզի բան մը ըսե՞մ, քուրուկ, տուն եաման տիբ-
 լումաթ բան ես . . . քա ո՞ւրկէ ուր խելք ըրիր, երէկ զիշեր
 մենք սիւրիւ մը նստեցանք տէ պիր միւմքիւն կայանք մը
 չի կրցինք տալու, էն սօնը կեւուն կէնէ քիչ մը մօտեցաւ
 քուկինիդ տէ ըստ քի, Զատիկը մէյտեղ ընելնուս ասըլ սէ-
 պէզը Խնկիլիզին զըւելլըներուն խումանտարը չիկա՞յ, անոնք
 միտքէս ելաւ . . . սա չէօրէկին մէջը կը դնեն քի խապա-
 միշ ըլլայ տէյի նէ . . . :
 — Հա հասկցայ . . . հալէպի . . . :
 — Հա իշտէ Հալէպի է, Մահալէպի է, իշտէ ան զուրցած

= 31 =

ըպայ քի, հիմա վաճառականութիւնը խըզ առած է, զլութ
զբութ տօն է, կիրակի է տէյի խանութները զոց ըլլան, իշտէ
ամէնը մէկ Զատիկ ընեն, երեք օր գոցեն վէսէլամ . . . :

— Եյ ատ ալ խելք մըն է, ֆախաթ ես մէյ մը մեր
տաներէցին պիտի հարցնեմ նայիմ ան ի՞նչ պիտի ըսէ . . .

— Էօթէրսէ էյի ախտիւկ . . . :

* *

ՍՈՄԱԹԻՒ

— Աշկ օլսուն, պապա Ամէրիքա . . . աթ տա եաբրշըր,
սիլահ տա . . .

— Եյ խաջոր անանկ աշկ օլսուն քի՝ աշկօլուն . . . :

— Տեսա՞ր քա հէրիքը ինտո՞ր իւմիւմ տիւնեան քինէտ
ընելէն ետքը, աստար տարուան Զատիկը թիւթիւնը մէկ
բերաւ կապեց . . .

— Հալա ո՞վ ըրաւ, որին հաթտին էր մնացեր քի Պա-
պականներուն հետ Զատիկ ընէր, թամամ . . . :

— Քեզի բան մը ըսէ՞մ, ասկէ առաջ Ամէրիքան կ'ըսէին
նէ իշտէ զիտե՞ս եա, մինակ մեղաց տուպրակցու խումաշ կը
հասկնայինք, հիմա զիխերնուս վրայ կը բոնենք կոր . . . :

Նոյն ատեն փողոցէն տաներէց քահանան կ'անցնի :

— Հա՛, տէրսէրը կ'ասնի կոր իշտէ, թըք թըք թըք,
գուզում տէրպապա, քիչ մը վեր կուզա՞ս . . . :

— Անօթի եմ, օրինած, երէցկինը ինծի կը սպասէ կոր . . . :

— Հինգ թարիկէ, տէրպապա . . . :

— Ողջոյն ծեզ, Քրիստոս յարեաւ ի մեռելոց . . . :

— Օրինեալ է յարութիւն Քրիստոսի, քա զուզում տէր
պապաս, Միրկէլ աղային հետ որ սահաթ է միւճատէլէ ու-
նինք քի, աս տարի Զատիկը ո՞վ սէպէպ եղաւ տէ քրէնկը,
զաթօլիկը, հոռոմը, հայը, բիւթիւնը մէկ եկան . . . , աճապ
Ամէլիքանին ֆապոիքաթօ՞ռն է. սա ո՞ւր է Ալլմանին պր-
յըները տիպը խօթեց նէ . . . ամօթ է ըսելս, հեռու կար-
գէդ . . . , բէք խըռս ունիմ տէ . . . :

— Զէ, օրինած, չէ. աս զործին մէջը խասա, ամէլիքան

չիմտնար, ըսաւ Տէրպապան, որ զացած տունը օդի հրամց-
ւած ըլլալով՝ զլուխը տաքցուցած էր. աս բանը անանկ յար-
մարեցաւ որ օրացոյցին պուռեցաւ եւ աս տարի
ասանկ եկաւ . . . :

— Պատճառը ի՞նչ է, տէր պապա . . . :

— Եօռուլմա պէտէրտէր, կէլ պիր թանէ չագ պագալըմ:
— Աղէկ ալ ըսաւ Մերկէլ աղան, Զատիկ մըն է պիտի
ընենք, մէկտեղ է եղեր, զատ է եղեր, մնզի ինչ . . . :

— Ել չէ ամա, տէր պապա, մի զորցեր, ասոր աստեղը
ուռումիզուէն բան մը ըլլալու է քի տուն ալ չիտես կոր . . . :

— Իշթէ պուռեց ասանկ բերաւ ըսի, օրինած . . . :

— Քա ճանլըմ, երկու հեղ է որ լախըռուտըն կընես կոր,
պուռեց ի՞նչ է . . . :

— Պուռն տէյի երկինքին, աստղերուն, երլորզներուն

շարժումներուն կ'ըսեն, օրինած . . . :

— Հա իշտէ, կէնէ իմ խելքս, կէնէ իմ խելքս . . . չէ՞ մի
քի Ամէրիքալին պայրախին վրայ ալ երլորզներ կան . . .
իշտէ կէնէ ան է ընողը, կէնէ ա՞ն . . . :

Այս զիւտին վրայ Տէրպապան օդին կոնծելէն վերջ
շուարումէն մեզի մը չառած կը մեկնի եւ երէցկինին համնելով
կէս նուիրական այտերուն վրայէն կ'առնէ իր մէզէն . . . :

* *

Այսպէս, սիրելիք, այս Զատիկին, ազատ լուծէն Տաճի-
կին, հայ, յոյն, կաթոլիկ, անմէկին, ինչպէս տղայ, ծեր,
մարդ, կին, հինգ դշ. տալով հաւկիթին մէկ հատիկին, ինչպէս
հիօներ մըն ալ չկօրէկին, բութլըգալին՝ զին կրկին, չի խորհնելով
անհարկին, միշտ մախելով ի հարկին, պիտի զոյն միածայն
ՓԱՌՈՅ ՄԻԱՉԵԱԼ, ԶԱՏԻԿԻՆԵ :

ԼԻԼԱ



Ընտանիքի պատուական հայր Իգնատ աղան, սեղանին զլուխը անցած, Պարագա Թանաշի պատմական կապելան, եւ ըստ իր վկայութեան՝ վեցերորդ շիշը նորոգելու հրամանը տուած էր:

— Ինչու ուշ մնացիր, երուանդիկ, հարցուց յօնքերը խոժոռելով, կէս ժամէ ի վեր կը սպասեմ կոր: Սաանկ կարեւոր օրեր ուշ գալ ըլլար, ազգին զործերուն վրայ երկար բարակ տեսնուելու է:

= Հարաճնի փողոցը դարձուցին ինծի:

= Նորէն վէսիքա կը հարցնեն կոր:

= Զէ ճանլը, Կարապետ աղան Նիքոլին է եղեր, եկուր շունչ մը առ բառ:

= Քանի՞ հաս նետեցիր:

= Քառասուն հաս մը:

= Ախորժակդ տեղն է եա: Զգէ քի հարցնելս ապէս է: Եւ շիշերը սկսան յաջորդել իրարու:

— Երուանդիկ, զիտիս եա, զիշեր ցերեկ միտքու կը արքարեմ, մէր խեղճ ազգին խեր մը ընելու համար: Քենէ ըամնուելուս, ճամբան ալ նորէն կը մտմտայի կոր. խորհուրդ մը միտքու ծնաւ. խորհուրդ մնէ եւ սքանչելի որ յաշամ աւուր յայտնեցաւ:

= Պատմէ նապինք, Իգնատ աղա:

= Առաջ սա շիշերը նորոգենք:

Շիշերը եկան:

— Սա ուր է, հաս մըն ալ Պէյազիտի մէյտանը կայ, փատէ թնդանօթ մը, հասնողը չիփի մը կը գամէր եւ կարողութեանը չափով նուէր մը կուտար, մնէնք ինչու ասանկ բան մը ընենք: Ամմա հիմա զինադադարի, խաղաղութեան, զինաթափութեան աստեն է, թնդանօթ ըլլար, անոր տեղը խոշոր, ամմա շատ խոշոր Ֆիչի մը, որ ծորակ մը պիտի ունենայ: Տիւզ կամ մասթիքա, խնդիր չէ, լեցուած պիտի ըլլայ մէջը: Գաւաթները երկու տեսակ. մէկ ուկիչն վեր տուողները եալուզը գաւաթով պիտի խմին, անկէ վար՝

= ՅԿ =

մեր սա գաւաթներովը: Կէս ուկիչն վար չպիտի առնուի: Հաշիւ ըրի որ աս ֆիչին եթէ հարիւր հազար գաւաթ առնէ, էն քիչը ազգին երկու երեք հարիւր հազար ուկի շահ մը կայ:

— Տեսա՞ր մի ամէնէն գործնական խորհուրդը: Անցիր երկու հարիւր հազարը, միլիոն ըսէ:

— Հէմ ալ բերաննին կ'անուշնայ, չիփի գամելէն ի՞նչ կ'ելլայ: Տանին կայ: Փատէ թնդանօթը չիփիներով երբ կը լեցուի՝ տեղ չի մնար կոր նոր չիփի գամելու, պաթալ կ'ըւլայ կոր. մեր ֆիչին պարպուելուն պէս նորէն կը լեցուի:

— Ինչ որ հասոյթի մշտական աղբիւր մը ըսել է:

— Անկէ ետքն ալ, խօսքը մէջերնիս, մեր դատին ալ ծառայած կ'ըլլանիք:

— Հայաստանի անկախութեան դատին:

— Զէ ճանլը, օղիի սէրը եւ ճաշակը տարածելու: Հիմա ինտո՞ր իմացնելու է աս խորհուրդնիս Մեծն Պողոս Ա.ին:

— Մեծն Պողոս Ա.ը ո՞վ է: Ատանկ հայրապետ չունինք:

— Ամօ՞թ երուանդիկ, ասիկա չվալեցուցի քեզի. Նուպարիկին համար եմ: Մեծն Պողոս Ա. կոչուելու է մեր նոր վեհապետը:

— Մեծն Պողոս Ա.ին ներկայացնելու հարկ չկայ, խորհրդակցական ժողովին կ'իմացնենք: Ո՞ւր պիտի դրուի ամա Ֆիչին:

— Պատրիարքարանը ըլլար:

— Զըլլար, պաշտօնական տեղ է:

— Գտայ, երուանդիկ, Պալաթիոյ եկեղեցիին բածը, ամէնէն յարմարն է: Պալաթիան զարեն զինետուններուն ետվան է: Անկէ ետքն ալ՝ ըրածնիս զինեպանութիւն չէ, հարազատ խաղողէ օղի, մաքուր եւ պատուական:

— Գաղափարդ ալ պատուական է, ըսի՝ չկրնալով զսպել հիացումն՝ իր այս նոր եւ բարերար խորհուրդին համար, եւ շիշերը նորոգուեցան, խմելով կինացը ընտանիքի պատուական հայ Իգնատ աղային, որ այսքան սիրտ կը հատցնէ մեր ազգին համար:

Բարեկամութեան ԱՇՈՏ

ԵՐ. ՕՏԵՎԱՆ

ՆՈՐ ԳԼՈՒԽԱՐԿՆԵՐ

Ամէն որ հերա եւ կամ թէ այլուր
Կը տեսնեմ նոր նոր զլխարկներ անլուր
Մեր օրիորդներուն մազերուն վրայ՝ ծուռ,
Դրլխարկներ համակ կրցակ, շանք եւ հուր...

Մէկը զրեր է զըլխարկին վրայ.—
«Կեցզէ՛ կիլիկիա, դէա ի կիլիկիա».
Մինչ ըուորի մ'նես կը խմէ պիռա,
Ու կ'երայ դէպ ի ... բարակօնիա:

Միւսը զրեր է խուռ մ.— «Հայաստան»,
Առուն շատ շատ համբոյներ կուտան.
Զի Հայաստան է դրախս, բուրաստան,
Դրախս՝ կրծանող Ադամն ու Եւան:

Ուրիշ մ'ալ ահա զրեր է.— «Մատիս».
— Ա՞հ, օրիորդ, զսի, շատ պիտի մրսիս,
Մատիսն է ձիւնոս, փաքքուէ միսիս
Ես ըլլամ Իսիս ու դուն Օսիրիս:

Չորրորդ մ'ալ ահա մեծ լեռն «Արարատ»,
Մինչ հասակ մունի հազիւ տար մաս ..
Արարատ ունի, օ՛, հանեներ առաս,
Մաղիկ ու պրտող, անբիծ, անաւաս:

Խսկ հիճգերորդ մ'ալ ահա «Միութիւն»:
— Միանանք, կ'ըսեմ, օրիորդ, ես ու դուն,
Ա՞հ, մենք երկութիս հուն կամ թէ արքուն
Երգե՛ն ու երգե՛ն, երգե՛ն միութիւն:

Ահա ուրիշ մ'ալ որ զրեր է «Սէր»:
Սյս անյօք բառը, ա՞հ, ո՞վ չէ լրսեր,
«Սէր»ը հաւեցի, վրայէն ալ սեր,
Տեսայ որ տաղիս վախճանն է հասեր:



ԶՈՐՍ ԶՈՏԻԿՆԵՐԸ...

Դիտէք, ո՞վ Համաձայնական զօրքեր՝ Ցամարներու եւ Ծովերու, թէ ի՞նչպէս սպասեցինք ծեզի չորս տարի ամբողջ —չորս դար—, ի՞նչպէս տրոփեցին մեր սիրտերը, ի՞նչպէս թունդ ելան մեր հոգիները ծեզի համար: Զեր ամէն մէկ յաջողութիւնը մէկ մէկ տօն էր մեզի, իսկ ծեր է՞ն պատիկ անյաջողութիւնը՝ ամէնէն մեծ սուզը մեր սիրտին: Գիտէք ասս բանը, ո՞վ Համաձայնական զօրքեր՝ Ծովերու եւ Ցամաքներու:

Ոչ մէկ մայր չէ սպասած իր սիրասուն զաւկին, այնպէս՝ ինչպէս մենք սպասեցինք ծեզի, ո՞չ մէկ նշանած՝ իր նշանածին, ո՞չ մէկ կին՝ իր ամուսնին, ո՞չ մէկ սիրահար իր սիրուհին: Խենդերու պէս, յիմարներու նման սպասեցինք ծեզի: Գիտէք ասիկա, ո՞վ Համաձայնական սիրելի զօրքեր՝ Ցամաքներու եւ Ծովերու:

Երբ Տարտանէլը կը ոմբակօծէիր, ի՞նչ ցնծութեամբ կը բարեխէին մեր սիրտերը: Մենք ալ ծեր ոռումքերուն մահուանը ենթակայ էինք, բայց մենք թո՛ղ մտոնէինք եւ դուք ներս մտնէիր:

— Այսօ՛ր պիտի մտնեն... վա՛զը...

Իսկ երբ Վոսփոր սկսաւ ոմբակօծուիլ, այն ատեն մեր յոյսերը, որ պահ մը մեռած էին, դարձեալ կենդանացան.

— Սակէ պիտի մտնեն, կը փափառինք եւ ուրախութեան արեւներ կը փայլառակէինք մեր աչքերուն մէջ:

Երբ ոռու-հայկական բանակը մինչեւ Սեբաստիոյ մօտերը առաջացաւ, այն ատեն աչքերնիս դարձաւ դէպ ի այդ կողմ.

= 38 =

— Կ'երեւի այդ կողմէն պիտի զան, կ'ըսէինք եւ կը մաղթէինք ծեզի տեսնել Զամլընայի բարձունքին վրայ:

Սակայն, աւա՛ղ, դուք չեկաք ո՛չ հիւսիսէն, ո՛չ հարաւէն, ո՛չ արեւելքէն, ո՛չ արեւմուտքէն, եւ մենք, զազաններու ճիրանին տակը, մահուան սուզը կրեցինք ամբողջ չորս տարի...

Բարի՛, հազար բարի եկած էին ծեր ընդուժեաները, որոնք ամէն բոպէ մեր կեանքերուն ալ կը սպառնային: Բարի՛ վ, հազար բարով եկած էին ծեր օդանաւերը, որոնցի տես՝ զետնին տակերը կ'ապաստանէինք, իրարու ականչէն փափառով նրանուազին:

— Մերիններն են, մերինները...

Որչափ շիտակ է եղեր որ մարդ՝ իր սիրածին ծեռքովը մեռնին ալ երջանկութիւն մը կը նկատէ:

Նման այն բարեմիտ Վանեցիին, որ Քիւրտին սօվային տակ կ'իմար անկենդան, իր վերջին մրմունջովը հարցնելով «ԽԵԿԻԼՔՈՒՅ» կեմիթները մրտա՞ն», մենք ալ կը մեռնէինք՝ զիշեր ցորեկ ծեզի երեւակայելով:

Նազարէթի մէջ, թնդանօթներուն բաղցրալուր ներդաշնակութիւնը կ'ունկնդրէինք՝ Պաղեստինի ճակտէն. եւ կ'ըսէինք իրարու:

— Յառաջացեր են, կուզան կոր...

Իսկ Հայքայի մէջ, ամէն օր ծովուն դիմացը կը կայնէինք ժամերով՝ ջանալով Միջերկրականի հորիզոնին վրայ նշմարել ծեր վեհափառ զրահառորներուն ծխնելոյզներուն բարակուկ մուտիքը...

Իսկ, Զանլընը մէջ, մեր ամէնուս վախն էր թէ՝

— Պոլիս պիտի մտնան եւ մենք հոն չպիտի ըլլանք:

* *

Բայց մեր այս չորս տարուան հանապազօրեայ սպատմին մէջ Զատիկներն էին, որ ամէնէն աւելի խորհրդաւոր յոյսերը կը ներշնչէին մեզի:

= 39 =

Հուշք տղայութիւն, ըսէք աւելորդապաշտութիւն, Զատիկը մեզի տարօրինակ լուրեր կը բերէք՝ Աժանա Թաթավալի ալբիւրները ամէն ատենէ աւելի յորդառատ հոսեցնելով:
Ինչու էր, չգիտեմ. Զատիկը մօտենալուն պէս մեր ալ յոյսերը կ'աւելնային:

Զատիկը, իբր արտասովոր եւ հրաշալի օր մը Քրիստոնէութեան համար, եւ մանկական առաջին տպաւորութեանց ներքեւ, այդ օրը Հրաշքի մը կը սպասէինք: Կը սպասէինք որ այդ օրը, Յիսուս, որ մեռնելէն երեք օր ետքը յարութիւն առաւ, յանկարծ ցոյց տար իր մեծութիւնը հանուր աշխարհի՝ իր բոլոր թշնամիները ջախչախելով:

Քրիստոսի ժամանակակից առաջին Քրիստոնեաներն ալ չէին սպասեր միթէ որ Սատուածորդին յանկարծ զինքը կապող շրթաները փշրէք եւ ցոյց տար Փարիսեցիներուն թէ ինք իրաւ իրաւ Մեսիան է...

Կը հաւատալիներ ամէն Զատիկին որ ա՛յդ Զատիկին անպատճառ Մե՛ծ Բան մը պիտի պատահէր եւ հրաշքով ազատէր պիտի մեզի, որով կարենայինք երգել.

— Ովսաննա, փա՛ռք ի բարձունա...

Ինչու Զատիկին եւ ո՛չ Ծնունդին, երբ այս վերջինն ալ մեծ տօն մըն է.— Զգիտեմ, բայց մենք Զատիկէն կը սպասէինք այդ Հրաշքը, եւ ո՛չ Ծնունդին կամ Սատուածայալութենէն, ո՛չ Վարդանանցէն, ո՛չ ալ Ա. Յակոբէն:

Չորս սեւ, սեփ սեւ եւ կաս կարմիր, արիւնագոյն Զատիկներ անցուցինք Խթթիհատեան բէժիմին ներքեւ, եւ ամէն տարի Զատիկը մօտենալուն, կ'ըսէինք իրարու.

— Ա՛ւ մինչեւ Զատիկ ամէն ինչ վերջացած կ'ըլլայ...:

Մեր ամէնուս փափաքն էր որ Զատիկին առտուն Համաձայնութիւնը հրաւոր Պոլիս մտնէր եւ ա՛յն հաւատքը ունէինք որ Դաշնակիցները այդ օրը ատանկ սիւրփրիզ մը պահած էին մեզի...:

Ուրիշ ո՛եւէ օր Պոլիս մտնելնին մեզի ա՛յնչափ չպիտի երջանկացնէր, որքան Զատիկի առտուն, Քրիստոսի հրաշքաւութեան հետ....:

Բայց Զատիկներ եկան եւ անցան, եւ, աւանդ, Համաձայնութիւնը այդ Զատիկներէն ո՛չ մէկէն օգտուեցաւ՝ քրիստոնէավայել գու. Տր քեարով մը Պոլիս մտնելու համար:

Եւ զիտէք թէ ասկէ ո՛վ տուժեց ամէնէն շատ.—
Քրիստոնէութիւնը:

Որովհետեւ, եթէ Համաձայնութիւնը, Զատիկի առառ մը, շւնդալի՛ց եւ հրաշափա՛ռ, Պոլիս մտած ըլլար, մենք պասօր աւելի՛ չերմեռանդ Քրիստոնեաներ դարձած պիտի ըլլալի՛ց եւ աւելի խանողով պիտի երգէինք.

— Հայր յարեաւ ի մնուելոց... Օրինեալ է յարութիւնը Հայուն:

... Սակայն, ո՛վ սրբապլծութիւն, կը մոռնամ թէ Սատուած ա՛յսպիսի արհեստական միջոցներու պէտք չունի՝ Իր Մեծութիւնը ապացուցանելու համար, եւ սաստիկ կը վրշտանայ, երբ իրեն հաւատալու համար մարդկային պայմաններ դնենք իրեն:

ԿԱՎՈՒԾ

Ո Ւ Ր Ա

— Ո՞րն է ճշմարտապէս գեղեցիկ օրիորդը.— Այն որ իր գեղեցկութեան տգիտութիւնն ունի:

— Ո՞րն է այն կինը, որուն Սէրը բնաւ պատրանք չունի.— Մազըն, է միայն:

— Ո՞ր համբարդները չեն մուցուիր, — Սիրուհւոյ մը առաջին և մօր մը վերջին համբարդ...:

— Կանանց սիրառ խոր վիսապ է:

— Խոտէ շինուած այր մը ոսկէ ձուլուած կինէ մը աւելի կ'արժէ:

— Աղջկանց հիւանդութեան գլխաւոր պատճառն ի՞նչ է.— Նախունք...

— Եպարւող կիները վարդագոյն կը կրեն իրենց երիտասարդութեան Սուգը...:

— Նախը յաճախ կը նմանի այն հարուստ և մսիթէ կիներուն, որ կը կործանեն այդ տունը ուր հարուստ օժիտ մը բերութ են...:

— Եթէ չարութիւն մը կիներու կողմէ գործուի շուտ և հեռուն, կ'երթայ...:

— Առանց կնոջ տունի, առանց հոգիի մարմին մըն է...:

ՀԱՅ ՊԱՌԱԽՆԵՐՈՒՆ

ԶԱՏԻԿԸ

Իլիմոնեա.— Էյ, տուրովենու, Զատիկ Զատիկ իշտ աև ակու զայ կոր:

Հոռոր.— Իրաւ հ, ասօք Զարգարդար հ, վաղուղն անցին աղ Աւազ շապտու անս, ըսել ըրդայ, առենական պանկ մահուան մնացած էնի:

Եխապէթ.— Քա աս ինչ կիւնան շախուղներ և ֆի կ'ընիք կոր, փառք ջիսա՞վ որ սադ սկիմ, առանց մեղաց, հիւ աղ փեշերիգն մը Ասլած աս ակում օրերուն արժանի ըրաւ: Մէջ մը միտուղնիս պերկի օր, անցած տարի աս վախիքները ինչ աւ օրերու սկզ էինք: Օրուխ յօձուխներնիս ասկերուրան մէջ՝ լեռները պայիրները լ ջիւրիսիշ կ'ըրացին կոր, երբաք բարագներնու շասը՝ սիւրկիւներու, մահուուներու մէջ վերանի կը հային կը մաշին կոր, ո՞ր մէկ կշորքնը, ո՞ր մէկ սիր կորում հայերնիս զուեն: Ասոնք մոռցաք: Հիմանուկ է նէ, հազար փառք էյնաւիխու, հիչ չէ նէ մերին ճեղաքներուն յուլանը ծառովնիս բաշերու խըլիակը կեսծ է, օրքազըլս սկրպէսուրին մը կայ, չորսուղինս իմելիիղզի, գուանիսըզի, թաղեանի ասկերներ լեցուն, զընյալը կերպներն օր ըսկու նէ՝ եռդանի պէս ծովերը եօրիշ ըրեւ էն: Ասեն տեղ գելք սկզա, խաղալ խնդադ, ճիւմնիշ, պարօք, թիվասո, աօֆառք: Տահա՞ ինչ կ'ուզէք:

Կարեէնէ.— Քա հ'ն սիտիի պանը մոռցար բաերու. հասա՞ մերին Հայաստանը իդէն Պօլս փաշան, հասպա՞ Վենիշինէնոր, հասպա՞ սիւրկիւնեն եկող մերին ճեղան պատիրա՞նը:

Եխապէթ.— Իշտ առու համար կը զուրցեն օր հազար



շասի տակ տէ շեմ շնոր խոստվանահնիս ըլլանի տէ սուրբ
խալորդութիւննիս առնենի:

Իլիմօնեա. — Քա աս զուրցածներնիդ ամենն աղ հախլը ևն
ամա, իմին ըսեղիս պաշաս պան եր, տու եսպը հասկցա: Մանի ևս ըսեղ կ'ուզէի կոր իի, պաշաս վախիթներ Զատիկ օր
ըսկին նէ յորսդինիս հազար շեշիս պէրով պէրհիքրով կը լենար: Հաւկիրը, վաստրւան, զիտոյնօք, ասեաղիները, չեօրկիները,
խալիսանի բավաները, միտեա սօդմասիները, Խասկիդին խայս
պաղիխն, շահանս բուռշուսիները, գուռունը տրփած խուզիները,
ո՞ր մեկը համեն: Հիմանով օր ըսկ նէ ինչ պրեն նէ ծանդի
կը մնայ կոր, ամենն պան մանրում, ամենն պան կրակի զին,
ոյ պունա առամ տայանը:

Մարենէ. — Իշխմօնեա, խարըս յի մնայ ամա, ինձի ա-
մանն կուզայ իի տուն ասօր սանկընա կտոր մը սափըրմիշ յրեր
կու, ինչո՞ւ օր հարցունեղու ըլլան նէ, աս ըսած պաներդ, աշխար-
հնի են կենա վախիրը պիդ ավուճ մը փարայով կ'ըլլային, հնու
ալ, օդու օդնազ հնափ մարդու ժնուն եանաշը չեր կրնար ըլ-
լար: Հանի Խպրասիկին ախճիկը անցած օր, անունովը ըլլայ,
հնայ գենկինի մը տունը յաւաշիրի կացեր եր տէ, եկաւ նախկեց
օր, տուներնին աշճի փարայէ ունենալով մեյտեղ, ցորելիան կերա-
կուրնին՝ նուհութի եանի իդէն՝ բուռչի պաղիխն ե եղեր, հաս-
կըցա՞ր հիմա:

Էխսարէթ. — Պոշ շախործըները ձգեցի տէ կտոր մը սա-
կամնիդ ինձի տուէք: Աս շաղկանութիւններէն եկիդ վազ անցի տէ,
ասանէ օրերու մեջ պօյօնիս մեյտեղ մեյսի յի մնանի, հողածին
կտնիածին խանանար ընենի, առցենուս աղեկ օրերը մնմալով
օրերնին օր ընենի:

Կարենէ. — Եաշա՛, Էխսարէթ:

Էխսարէթ. — Նայեցի հիմա ինչ կ'ըսկան: Զատիկի մինասի-
պէրով, եկիդ խօսի մեկ ընելով հանամ բերիսկի մը խուզով

ընենի: Մեզու պաշխա հետեւիս կ'առնենի կիւլիզարը, Խպրա-
սին իդէ հարաբ ժի տակութի ծանովը սանկընա պաղնիին խոպ-
պէն զանկըն զանկըն թիրքիմիշ կ'ընէ, անկեց սորդամ, Հանի
Երակը, Պարտէն Աշկմշանը: Ասիկս եղաւ մի: Հիմանով կե-
րակուրնենուս բերիսկը տեսնավ տէ մեջերնիս փայլաշիշ ըլլանի: Թզէն՝
օխամը շիզ ըլլայի:

Կարենէ՝ Ձասուղնայի մը պոլ փրամի:

Իլիմօնեա. Օխա մը ուսկումիի բախա:

Հոռովի՝ Տար հաս նօհուս թօվի:

Ալէմշանը. Պոշ շահանս բուռշուսիյով զերին, բուռի,
բերէ, բագէ մյսուր:

Ելպիսը. Իշկենպի մը յօրսա իի՝ պաղնիին կը պակնուս սող-
րամ յօրս բաջա յսենի օր՝ ցուրը փուրը խառ-
շըլաշիշ ընենի:

Ի՞նչ կ'ըսկէ, կործերնուս կուզայ:

Ալէնքը միաբերան. — Քա հեղպէ՛ր, օխա եղիր օր սա
խելիր յրիր տէ պարէ մենի աղ պէրնի համեն պաղնի մը տեսած
ըլլանի:

Էխսարէթ. — Անանի ե նէ տու վաղլընի բերիսկինի տէ-
սենի օր՝ մեւազ սայի օրն ալ՝ պօխմանիս կապեղով երամի կր-
սութիւնի տէն պունենի:

ԹՈՒՌՖԱՆՏԱ.

— Մեր երշանկութիւն կը բերէ յարկերու մէջ ծիծեռակներուն
պէս:

— Կին մը երբ սիրոյ վրայ ծիծաղի կը ձեւացնէ, կը նմանի այն
տղոց՝ որ զիշերը մուրքն վախնալով կ'երգեն բարձրածայն...

— Բարեկամ մը իրեն աւելցածէն կուսայ, իսկ կին մը՝ սրշէն...

— Նախանձը սիրոյ նոյրն է, ինչպէս որ Սատանան աղ հրեշտակին:

— Կինը ականցով՝ եւ չէ բե աշբով ընտեղու է...

— Մեր՝ ծաղկի հիւնանդութեան պէս որբան ուշ գայ, այնան վը-

տանգաւոր է:

— 45 —

ֆԱՐԻԵԱՇԵԱՆ ԲԱՐԻՁԻ ՄԵԶ

Վաղեմի գերասանը ճանչցած էր, առաջին անգամ եգիպտոսի մէջ, ուր նիւթական շատ անձուկ վիճուկի մը մտանուած՝ թշուառ կեանք մը կը լարէր Յետոյ զինքը օր մը ալ տեսայ Բաբիլ, եթէ չեմ սխալիր 1899թն, ուր եկած էր իբր թէ մէկ քանի ներկայացում տալու համար։

Հոն ալ նիւթական նոյն թշուառ կացութեան մէջ էր։

Առառու մը քառք մը սատացայ իսմէ, որով կը խնդրէր անպատճառ որ երթար զինքը տեսնեմ Գացը իր օթէլը, Պուլվառ Սէն Միշէլի վիայ Թիվնաթոռնին վրայ երկնցած էր հիւանդագին դէմքով մը։

— Կը ներես քեզ անհանգիստ ընելուս համար, ըսաւ, բայց հիւանդ եմ, ես դուրս չեմ կրնար ելլել, ասոր համար ստիպուեցայ քեզ հոս կանչել։

— Հոգ չէ, ըսիւ

— Անհրաժեշտ պէտք ունէի քեզ տեսնելու, շարունակեց։

— Ի՞նչ քանի համար։

— Ա՛ռ կարգա՛ սա թուղթը։

Եւ թուղթի կտոր մը ներկայացուց ինծիւ կարդացի։

«Օթէլն տալիք»

60 ֆր.

«Հուացարարին տալիք»

14 »

«Կաւածնէն փոխ տուած եմ»

30 »

«Առոտուան նախաճաշի համար»

40 »

«Մանր պարտքեր»

15 »

Գումար՝ 159

— 159 ֆրանք, ըսի բարձրագայն։

— Ճիշդ է, ըսաւ ֆառուլիտնեան Ալեցո՛ւր ասոր վրայ 150 ֆր., որուն անհրաժեշտ պէտք ունիմ անօթի չսատկելու համար, ուշենու 309 ֆրանք, Կարճ խօսքով՝ 300 ֆրանք պէտք է ինծի այսօր։ Դիմեմ որ դուն դրամ չունիս և քենէ չէ որ կ'ուղեմ, բայց այս գումարը ունեւ է կերպով պիտի ճարես ու քերես։

— Բայց ինչպէ՞ս..

— Էֆէնտիմ, գնա՛ հարուստները գտի՛ր, վիճակս բացատրէ, հաշւաց ցուցուր, լսէ՛ իմ ո՛վ ըլլալս, Հայ թատրոնին մտառցած ծառայուած թիւններս... վերջապէս ի՞նչ կ'ընես ըսէ այս 300 ֆրանքը բեր։

Ա՛յնպիսի հրամայող շեշտով մը կը խօսէր խեզք ծերունի արուեստագէւար որ չկըսայ մերժել իր խնդիրքը։ Պարտքերուն հաշիւը գրանս դրի ու գուրս եւլայ։

Որո՞ւ դիմել...

= 46 =

Յանկարծ յիշեցի Պ. Ռափիկ Մարկոսեանը, աղքատ ուստանողներու սախալնամութիւնը։

Դացի գտայ զինքը ու պարզեցի վաղեմի գերասանին վիճակը և ներկայացուցի պարտքերուն ցուցակը։

— Զանուարութեանս ես առ մարդուն խաղալը տեսած եմ, ըստ Մարկոսեան։

Եւ 200 ֆրանք տուաւ։

— Բայց, գիտել տուել, 300 ֆրանքի պէտք ունի։

— Հարիւրն ալ ուրիշ տեղէ ճարէ, պատասխոննեց ադումանդի վարձաւականը։

Դիմէի իր բնութիւնը Պնդելը տւելորդ էր։

Դրամը խկայն բերի յանձնեցի ֆասուլիանեանին։

— Աս ի՞նչ է, գոչեց, պակաս բերեր ես

— Այսունի կրցայ գտնել։

— Հաշիւս չցուցուցի՞ր։


— Ցուցուցի՛ բայց օգուտ չըրաւ։

— Այս մեր հարուսաները...։

Եւ իբրեւ շնորհակալք կարգ մը հայհանքներ արձակելէ ետքը նույիւտունին հացէին՝ ֆասուլիանեան 200 ֆրանքը գրպաննեց։

Քիչ յետոյ վերադարձաւ եգիպտոս ուր, կարծեմ մեռաւ։

ԵՐ. ՕՏԵԱՆ



ՄԵՐ ՄՏՍԻՈՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՆԵՐԻԲԻՆ ԽԹՍՈՒՅԾՈՒՅԻԲԻ

Զկարծութիւն թէ իլլիւրուսիոնը, մը սկ բուն և կամ ուրիշ եւրոպականներ միայն կը գրեն զուարթ և անակնկալ նօթեր իբրնց գրագէտներուն և գրագիտունիներուն վրայօք Մինք ալ ոյս անգամ կը փորձենք հրամցնել մեր ընթերցողներուն շարք մը նօթեր, գաղափար մը տուած ըլլալու համար մեր մտաւորականներն մէկ քանիին յօդուածագրութենէ գուրմ՝ իբրնց առանին և կամ մտերմական շրջանակներուն մէջ գործադաս ունին և նիւթին վրայօք։

ՍՊՈՒՆԻ

— Զամաշըրին սէլէն հիմա հոս էր, ո՞ւր անշայտ եղաւ չոգ շէ՛յ..., ես ամէն անգամ թավուն իշմն կը դնէի...։

ՀՐԱԿԱԿ ԱՍՍՏՈՒՐ

— Մէտէս միտիս սոլիստի մը կ'ուզէ կոր քի՛... մէջը պօլ մայանուսով սոխով...։ Ան չէ ամա, զարգալաթձին եկա՞ւ...։ Գայ նէ քէրէվիզ ալ առէք ։ թէրպէյելն աղուոր կ'ըսպայ...։

= 47 =

Յ. Գ. ՄՐՄՐԵՍԱՆ

— Ամէն տարի բօթին չէի հագներ ամա, աս տարի լաստիկներէս թիրէ չօրապներէս պաղ առի տէ մայսաըլս կատղեցաւ, պուռունթու մը պուռունթու մը քի' . . .

Ա. ՓԱՆՈՍԵՍԱՆ

— Սաւայ լօխմասին բէք կը սիրեմ, աչքէս թիւթմիւշ կ'ըլլայ կոր, ամա մէկ հատ մը պօղազէս վար չեմ խրկոծ . . . Կայնէ նայինք աժան կարապետ ալուր մ'ալուր բան մը կը ծախեն կոր . . . Հա', Հա' իշտէ ձերմակ թիւթպէնտներու պէս, իշտէ աժաննայ տէ պարէ տունէն շինենք, չլուխ չօճուխ ուտեն, նէ՛ եաբալըմ . . . ցը' . . . ամա . . . հէ՛ . . . էփէնտիմ' . . . իշտէ պա՛ւ . . .

ՄԱՐԿՈՍ ՆԱԹԱՆԻԼՈՆ

— Պէ պապա՞մ, աղէկ կ'ըսես ըմիս, հէրիփ օլուճախ տնտեսը որ լսաթիկներս գողցեր է տէ հիշ ըռըմբն տըռըմբն չըսեր նէ, է՛յ գունե եղիս նաթանեան, հիշ բերան չի բանա՞մ տէ երկու քիւֆիւս չընե՞մ . . . քէօքէկ օղլի, գիտէ ալ ուր պաշխա էլ չունիմ . . .

ՄԱՆՆԻՏ ՊԼՐՊԼՐԵՍԱՆ

— Կը զարմանաք չչ' երբ ըսեմ թէ լման լուսնի չափ կը սիրեմ բռասա պատըսին . . . Ան չէ ամա բաքէթով կէս տուզինա չօրապ կար սը տեղը, տեսա՞ք . . . չօդ շէ՛յ . . . քա հի՞մաձուկ հոս էր . . . նա սա Քիստանիս քովը . . . էյ ամսն հիմա ելիր լէվին լէվին վնտուէ . . .


Օ. ԶԻՖԹԻ ՍԱՐԱՅ

— Հայտէ՛ պագալըմ, աս իրիկուն ո՞ւր պիտի Ճնկենք, մէտէս անանկ պիռա մը կ'ուզէ կոր քի, սանկ առապա վարօնին ետեւէն ձգած քէօքէկն պէս . . . մէզէն ի՞նչ ըլլայ նէ ըլլայ . . . զաթը խմելքի հետ շատ միտէս լեցնել չեմ ուզեր . . .

Ա. ՄՈՒՊԱՀԵՍԱՋՆՈՆ

— Պէ ախպա՛ր, կ'ըսես նէ, կայնէ քի ըսեմ, Հա', ասանկ շան պէս կ'աշխատինք կոր նէ ծառքերնիս ի՞նչ անցած ունի, քըսա կիւնտէ երկու անգամ Պատրիարքարան, աս խունտուռաներուն տակը սամէ՛ չէ . . . քէօքէլէն ալ օռթան է իշտէ . . . ըլլալոր ճանըմ ըլլալոր, ամա Մանկունին ըստ վախտին՝ եկո՛ւր քեզ վարդապետ ընենք տէյի . . . ի՞նչս պակաս էր . . . զաթը մօքուքս տեղն էր, քիշ մը նվել թող կուտայի . . . վէսոէլամ. . .

L . . .



= 48 =

0022125

5113

«Ազգային գրադարան»



NL0022125

ՀԱՅ ՄԻԱԿ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ ԹՕԳԱԹԼԵ

Հայական

էկրու 45

ԱՆՁԻՇԱՎԱՃԱՌԱՏՈՒՆ — ՀԱՇԱՐԱՆ — ԳԱՐԵԶՐԱՏՈՒՆ

Բերա, Մեծ փողոց, Բասաժ տ'Ալեք

ՄԱՍՆԱՑԻՒՂԵՐ

Պոլիս, Պահճե-Գաբու
Մեծ-Կղզի, Նաւամատոյց

ՄԱՍՆԱՌՈՐ ՍՊԱԾՈՒՐԿՈՒԹԻՒՆ

ՀԱՐՄԱՆԻՔՆԵՐՈՒ, ԵՐԵԿՈՅԹ ԵՒ ՊԱՐԱՀԱԴԵՍՆԵՐՈՒ

ՀԱՄԱԳՈՐԾ ԿԵՐՈԿՈՒՄՆԵՐ

ԵԿՐՈՊԱԿՈՅ ԵՒ ԱՐԵԽԵՎՈՅ ԽՈՀՈՎՈՅ

Խնամմով Պատրաստուած

 Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Զ Է Օ Ր Է Կ Ը 

Միակ սոյն հաստատութեան մէջ կը գտնուի

ԵԿՐՈՊԱԿՈՅ ՀՐԱՇԱԴ Կ ՄԻՒՋԻԳ

Գեղագործութեամբ Գ. Գ. ԱԽԵՆՈՍԵՅՈՅ

Եւ մասնակցութեամբ

Ձրանացի Վիօլոնիս և Վիօլոնչելիստերն :

ԶԵՂՋՈՒԱԾ ԳԻՆԵՐ